

ՎԱՍԵԼԱՅ ԱՂԱՀԵՔ

Արևամագ Հայաստանիայց

LA COLOMBE DU MASSIS MESSAGER DE L'ARMÉNIE

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՍՏԻ ՄԱՏԱՐՈՒԹՅԱՆԻՑ

ՊԱՐՈՆ ԵԳՈՒԱՐԴՈՑ ՌԱՖԱՅԵԼԻ ԴԱՐԱՄԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

Հոկտեմբեր 1856. — Թիւ. Ժ.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.

ԽԵՆՑԱԴՈԳՈՒՏ ԲԱՆՔ.

Անձնամբուրիան կամ Խոռորիան քաղաքական .
Բանալի Բնական գիտութեան . (Նարայարուրիան):

ՏԵՍԱԲԱՆԻ ԵՒՐՈԳՈՅ.

Արուեստ տպագրութեան .

ՀԱՅԿԱԶԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ.

Յովսեփ Էմին և Եղմոնտ Պըքք .

Սպեր և Բագրատունիք .

Հայկագունք Խնճուտասներորդի դարուս . Հայ . և
Գաղղ . (Նարայարուրիան):

ՊԱՐԻՉԵԱՆ ԱՄՍԱԳԻԲ .

Երկարուդիք ի Ռուսաստան .

Գաղղիոյ դրամց տեսակներուն համեմատուրիանը .
Խաւարումն Լուսի 15 հոկտեմբերի :

PUBLIÉE SOUS LES AUSPICES

DE M. ÉDOUARD RAPHAEL GHARAMIAN.

DEUXIÈME ANNÉE.

OCTOBRE 1856. — N° 10.

SOMMAIRE.

CONNAISSANCES UTILES.

Égoïsme politique.

La clef des sciences naturelles. (Suite.)

TABLEAUX DE L'EUROPE.

De la typographie.

MUSÉE ARMÉNIEN.

Joseph Émine et Edmund Burke.

Spér et les Bagratides.

La société arménienne au XIX^e siècle. Arm.-Franç.
(Suite.)

CHRONIQUE DE PARIS.

Chemins de fer en Russie.

Proportions de la fabrication monétaire en France.

L'éclipse de lune du 13 octobre.

ՓՈՐԻԶ

Ի ԳՐԱՆՑԻ ՊԱՐՈՆ Ճ. ԱՐԱՄԵԱՆ

Ի Փողոց Սև-Միւրիխ, թ. 38.

ПРИЧАЩЕНИЕ СВЯТОГО КОЛОМБА

ДЛЯ СЛУХА И ПРИЧАЩЕНИЯ

Слова для этого альбома.

Причаливание святого Коломбана

Установлено Апостолом в то

время упомянутое в Галатам

Слова для этого альбома.

СЛУХ
СЛУХ
СЛУХ
СЛУХ

ՄԱՍԻԱՅԱՂԱՀԻ



DUPARDIN Sc.

ԱՐԵՏԱԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ԿԵՆՅԱԴ. ՊՈԳՈՒՏ ԲՈՆԻ

ԱՆՁԱԱՍԽՈՒԹԻՒՆ ԿԱՄ ԵՍՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱԾ.

Ատենով Պարսիկները շատ ծաղկած ու անուանի եին իրենց լաւ բարոյականին ու առաքինութեանը կողմանէ : Յայտնի բան է քէ խօսքս ոչ կամրիսի , Արտաշեսի ու Դարենի նման բագաւրաց ատեններուն համար է , եւ ոչ Աղեքսանդրի յաջորդաց ժամանակին համար որ արեւելեան մեղկորեան մէջ ընկղմած՝ ամեն բան մոոցան . ոչ բարոյական մնաց քովերնին , ոչ մարդավարութիւն և ոչ ազատութիւն : Խօսքս Զրադաշտ մոզին Ժամանակին համար է , այսինքն խիստ հին ատեններուն համար : Այն ժամանակի մոզերը կրօնամոլութենէ նեռու քալեկով՝ կրջանային սէր ու համարում ստանալ , եւ ոչքէ փողու հարստութիւն . զիտութեանց լոյսը տարածել կուգեին , ոչ քէ մարեկ անցընել . կրյուսաւորեկին զմարդիկ , ոչ քէ կայրեկին . Աստուծոյ կը լսնկարկեին , ոչ քէ

իշխանաւորաց . բագաւրաց պալատներէն շողբորբորիւնը նեռու կը բռնեին , ու ճշմարտութիւնը միայն կը մտցընեին հոն : Թագաւորաց իշխանութիւնը շատ մեծ էր՝ բարիք ընկու , ոչինչ էր՝ չարիք գործելու համար . միանգամայն կարգերով կանոններով ամփոփուած ու խեղացի օրենքներով չափաւորուած էր . և ամեն պատանի՝ չարքաշորեամբ մեծցած , սաստկապահանց վարժապետներու ձեռք մեծցած , ծանր ծանր աշխատանքներու սովորած , Քսենոփոնի ըսածին պէս՝ հացով կարով ու լախուրով սնած , անդադար գործունեութեամբ՝ նեշտախսութեան բոյներէն նեռու մնացած , իր պատանեկութիւնը կանցըներ այն ուսմունքները սովորելու որ անոնցմով կը նար լաւ կերպով հայրենեացը ծառայութիւն պաշտպանութիւն ու առաջնորդութիւն ընել :

Բայց մարդիկ ամեն ատեն ու ամեն տեղ ծառոց պտուղներուն կը նմանին. կամաց կամաց կառարելազորութելին ետքը, խիստ քիչ ատեն կը վայելին իրենց հասունութիւնը, անկեց ետև կը սկսին արտիի ու փոտիի : Ամեն ազգ այ մարդուս պէս իր ծերութիւնն ունի, միայն այս տարբերութեամբ՝ որ մարդուս անկարելի է չաւրութիլը, եւ կամ իր զարմանալին զուարութիւնը նորքն ձեռք բերելը. իսկ տէրութիւններուն կարելի է, թէպէտ եւ դժուարին, բա օրէնքներով ազատ մնայ արտիելին ու փոտելին. թէրեւս կարելի ըլլայ նաև իրենց առաջին զօրութիւնը ձեռք ձգել :

Պարսկաստանը ապականող չարեաց սերմանիքը արդէն սկսեր իին ծիլ. նպարաւութիւնն ու փառասիրութիւնը մոզերուն մէջ սկսեր էր տարածուիլ. մէծամեծները մտքերնին դրեր իին քէ պատիւնին իրենց որդուցը անցընելու համար՝ ցեղին ազնուութիւնը բաւական է, իսկը ու կրրութիւն հարկուոր չէ. շողոքորը մարդիկ կը նայեին որ բագաւորները խարեն ու խարխըրեն. նախանձուուները կը նայեին որ զանոնք արդիւնաւոր մարդկանց դէմ զրգուն. պատանիները դեռ ազատութիւնն ու պատերազմական քաջութիւնները կը սիրեին, բայց այն քաջութեանց համար պէտք եղած նեղութիւններէն կը փախչէին. իրենց իշխանաւորներուն հրամանները նեղանալով մը կը լսէին, եւ անոր ներհակ՝ սիրով մտիկ կը ներին քանի մը կնամարդի ասորեատանցոց վնասակար խրատներուն, եւ ամեն տեսակ կրրութիւննեանձրացած՝ քանի որ Բարեկոնի նեշտութիւններուն պատմութիւնը կը լսէին, անս երբ պիտի ըլլայ որ մնեք այ անոնց հասնինք կը լսէին :

Զանազան պարուոց կապերը կամաց կամաց կը րուլնալին, եւ հայրենիք ու առարինութիւն բառերը նինումին խօսքերու տեղ դրուելու կը սկսէին. : Ամեն մարդ կը նայեր որ անոնց տեղը քառը ու պատիւ բառերը գործածէ. դրուանց, իսկ ներսուանց հարստութիւն ու գուարճութիւն :

Այն ատենները կը բազաւորեք մէծին Կիւրոսի պալլ Քեյզապատ (Աքեմենէս). այս բագաւորը սաստիկ վրեմինդիր էր որ նին օրէնքները պահուին, նին սովորութիւնները չվերնան, եւ ինչ առաքինութիւններ որ իր ժողովրդեանը վրայ կուգէր տեսնել՝ անոնց օրինակը ինքը կրւար. խելքը միտքը իր հպատակներուն երջանկութիւնն էր. անաշատ էր՝ առանց խսութեան, զրած էր առանց տկարութեան, վեհանձն էր առանց սնապարծութեան, խնայող էր առանց սպանութեան,

քաջ պատերազմող էր առանց փառասիրութեան, եւ իր ուժին ու զօրութեան հիմն արդարութիւնը դրած էր : Թագաւորական իշխանութեան հասարակ փառաւորութիւնքն ու գուարճութիւնքը մեծ քանի տեղ չէր դներ. ընդ հակառակն միտքը դրած էր քէ բագաւորութիւնը պաշտօններուն մէջ ամենեն ծանրն է, եւ քէ առանց առաքինութեան չկարենայ պիտի անոր ծանրութեանը դիմանալ :

Օր մը դարձաւ Սատրզ անունով մոզպետին ըստ քէ ամեն մարդ մէշմէկ պարտք ունի միայն կատարելու. իսկ ես ամենուն պարտքն այ վրա առեր եմ. տէրութեան գործողութիւնը ինծի յանձնուած ըլլալով, ես ազգին մարդն եմ, ուստի ժողովուրդը իմինս չէ, ես ժողովրդեանն եմ, պէտք է որ ամեն տէսակ խնամք ցուցընեմ վրան, բոլոր ժամանակս անցընեմ անոր օգտին համար. ինչ բարիք որ պակսի իրեն, յանցանքը ինծի է. ինչ չարիք որ պատանի իրեն՝ պատճառը ես կը սեպուիմ. մէկ ժամ մըն այ որ պարապ անցընեմ, ազգիս զողութիւն մը ըրած կը լլամ. ժամանակ ինչպէս անցընելուս համար հաշի պիտի տամ քէ իմ ատենիս մարդկանց եւ քէ ապագայ սերնդոց. չեմ կը նար երբէք մոռնալ որ իմ ամեն մէկ օրս ազգիս պատմութեանը մէկ երեսն է :

Սոկէց հասկըցիք քէ որչափ իրաւունք ունիս ես արտօմելու. Պարսկաստանի մէջ ամեն տեղ տկարութեան ու ապականութեան նշաններ կը տեսնուին. հազար չանք ընեմ՝ այս հոյակալ շէնքը օրէ որ փոտելու վրայ է, ատեն պիտի գայ որ պիտի կործանի :

Զրադաշտայ զրքէն սովորած եմ որ առաքինութիւնները տէրութեանց ամրութիւնն է, իսկ մոլութիւնները անոնց քանդումն են : Բայց զուն, ով իմաստունդ մոզպետ, զուն որ աւելի ատեն ունիս ամեն բան հանդարտութեամբ մտածելու եւ անով ինծմէ. աւելի կը նաս ծշմարտութեան մօտենալ, զուն որ լաւ կը նախանչնա քէ Արմեն (չար դեր) ինչ զենքերով մեզի մնաներ կը նասցընէ, եւ մեծն Արմիզդ (բարոյն պատճառը) ինչ միջոցներով բարիք կը նան, զուն ըստ ինծի կաղաչեմ, քէ ինչով կը նամ ուզած բարեկարգութիւններս ի զոր դնել : Ախտից եւ մոլութեանց մէջ որն է ամենէն աւելի տարածուածը, ամենէն աւելի մնասակարը, ամենէն աւելի ժողովրդոց ոյժը՝ կենդանութիւնը՝ երջանկութիւնը ֆացընողը. մէկ խօսքով, կուգեմ հասկընալ քէ որ մոլութիւնն է որ մէկանոնց աղբիւն է, ուստի եւ պէտք է որ անոր դէմ

շտկենք բոլոր մեր ջանքն ու աշխատանքը :

Տէր արքայ, ըստ Սատրպ, ինչպէս որ Մինք աստուածը աշխարհն իր լուսովը կըլուսաւորէ, այսպէս այ մեծն Արմիզդ իր իմաստութեամբը քո միտքդ կըպայծառացընէ. Եւ քէ որ քեզի յաջորդող բազաւորները քեզի նման ըլլային, հարկ չէր ըլլար որ ըստ նին սովորութեան՝ պալատի իշխաններէն մէկը ամեն առաւօտ երբար զիրենք արքնցընէր ու ըսէր քէ « Ելիր, ո Արմզդին քեզի յանձնած պաշտօնն ու պարտքերը լաւ կատորելու նայէ : »

Բնութեան մէծամեծ զաղունիքներուն ամենն ալ գիտես. զիտես որ այս աշխարհն հրապարակ մըն է՝ ուր անդադար կըպատերազմին իրարու հետ խաւարն ու լոյսը, չարն ու բարին, մոլութիւնն ու առաքինութիւնը : Բարեբարոյ բազաւորին կեանքը անդադար պատերազմ է ընդդէմ մոլութեանց. բայց փուճ տեղը կըպատերազմի, քէ որ բոլոր ոյժը անոնց ամենուն աղբիւրն եղած մոլութեան դէմ չդարձնէ :

Մարդկային ազգը քանդող սկզբունքներուն ջատը այնպէս խառնուած են զինքը պահպանող սկզբանց հետ որ ջատ ճարտարութիւն և մեծ խոհեմութիւն պէտք է՝ որպէս զի անոնց զարնեմ ըսկով՝ ատնց վնաս չհասցընէս : Ամեն բանի մէջ զգուշանալու կտորը չափազանցութիւնն է. խիստ քիչ առաքինութիւն կայ որ չափազանցութեան երբալուն պէս մոլութիւն չդառնայ. քիչ մոլութիւն ալ կայ որ երէ չափազանցութիւնը վրային վերցընէս՝ տակը առաքինական ու օգտակար բան մը չգտնես. օրինակի համար, ազնուական մտածութիւնները քէ որ չափազանցութեան տանիս, ոյժդ բանութիւն կըդառնայ. բարի նախանձը՝ չար նախանձ. գրասիրութիւնը տկարութիւն, քաջութիւնը խնդգնութիւն. մինչեւ չափազանց արդարութիւննանգամանիքաւութիւն կըդառնայ : Դարձեալ, քէ որ կիրքերը չափառութելու տեղ ուզես ջնջել վերցընել, և ազհութեան դէմ սաստիկ ատելութիւն ունենալէդ՝ հարատութեան փափաքը բայրութիւն մարել ուզես, ամեն տեսակ ճարտարութիւն կըմեռցընես. քէ որ ինչ և իցէ փառանութեան վերցընել ուզես, նեաք մէկտեղ այն ազնիւ փառասիրութիւնն ալ կը ջնջես՝ որով մէծամեծ գործողութիւններ կըկատարուին, և մէծամեծ մարդիկ՝ մէծամեծ հանձարներ դուրս կիցնեն :

Երէ կարելի ըլլար՝ գուարձութիւններն ու նեշտութիւնները չափաւորելու տեղ՝ աշխարհիս

երեսէն վերցընել, մարդս կենաց վրայ ունեցած անոյշ սէրը կըլորսընցընէր . նոյն իսկ հպարտութիւնն անզամ քէ որ չափազանց կերպով վար գարնուի, մեծապէս վնաս կընէ այն վսեմ ու օգտակար զգացման՝ որով ամեն մարդ իր պատիւը կըճանչնայ, զերութիւնը կատէ և ազատութեան պաշտպանութիւն կընէ :

Սպա ուրեմն հարկ է որ օրենսդիրը, իրատատուն, բազաւորը, արեւելքի իմաստունոց մէկուն՝ այսինքն Կոնֆուկիոսի պէս՝ միշտ այն միջին տեղը փնտուէ յորում է ձշմարիտ իմաստութիւնը. մարդկային խառնափնդոր կիրքերուն վրայէն վնասակար կտորները միայն վերցընէ, և անոր ներհակ՝ ինչ աղեկութիւններ որ կան անոնց մէջ՝ մասնաւորաց երշանկութեանն ու հասարակաց բարւոյն ձեռնոտու՝ ծաղկեցընէ :

Թէակտ և այսպէս մեր ամեն յատկութիւններն ալ խառն են ի բարւոյ և ի չարէ, սակայն այս ալ ձշմարիտ է քէ մէկ մոլութիւն մը կայ՝ Արհմին չար ծնունդ՝ որ մէկայ ամենուն աղբիւրն է և բոլոր առաքինութիւններն ալ կըրունաւորէ : Այս աշխարհաւեր մոլութիւնը չար զիսին իրաւցընէ յուսուրուունքն է. անով է որ իր վնասակար գօրութիւնը կըրանեցընէ : Եւ այս զարշելի մոլութիւնը անձնասիրութիւնն է, անիկայ է մի միայն պատճառ մարդկանց արուելուն և ազգաց ու ժողովրդոց մեռներուն :

Արմզդի մեծ կատարելութիւնն է միաբանել հաւաքել ու կարգաւորել, անով կենդանութիւն տայ .

Արհմին վարպետութիւնն է բաժնել՝ քակտել, ու անով մեռցընել :

Բարւոյն պատճառը ամեն բան մասնաւորաց վրայ ամփոփելու կաշխատի :

Մէկուն նպատակը կարգ ու կանոն է, մէկայինք անկարգութիւն :

Բոլոր աշխարհս պահպանողը, բայնդակ շնչաւորաց կենդանութիւն տուողը՝ մէկ սկզբունք մըն է միայն, այսինքն Արմզդին անոնց ամեն մասնացը մէջ դրած համաձայնութիւնը, որով ամենքն ալ կըդիմեն դէս ի մէկ կեդրոն մը հասարակաց, մի և նոյն վախճանին կըծառային :

Որ և իցէ արարած այն ատենը միայն կաւրուի՝ երբ որ զինքը բայկացընող կտորները նոյն նպատակին դիմելէն կըդադրին, ու չեն կրնար հասարակաց բարւոյն և իրենց զյուրիւնը պահ-

պանելու աշխատիլ. ուստի բաժանմամբ ամեն բան կրփանայ .մարդիկ բարոյական անձնասիրութեամբ, ժողովուրդը այ քաղաքական անձնասիրութեամբ կըկորսուին :

Ո՞ր բանն որ ընդհանուր կարգաւորութեան համաձայն է՝ առաքինուրիւն է. ինչ որ անկեց կընեուանայ, ինչ որ անոր վնաս ընել կուզէ՝ մոլորիւն է. և կարելի է բարոյական սանդուղք մը շինել՝ ինչպէս որ պէաք է աստիճան աստիճան բաժնուած, ամենէն զերազանց առաքինուրենէն սկսելով մինչեւ ամենէն վնասակար մոլորիւնը :

Թէ առաքինուրիւնները եւ քէ մոլորիւնները որչափ աւելի որ մօտենան կամ նեռանան արարչական գօրութենէն, ամենայն բարութեանց աղբիւրեն, հասարակաց կարգաւորութենէն, մէկ խօսքով՝ Ռմզդի իշխանութենէն, այնչափ յստ շարուած կըլլան իրենց տեղերը :

Այն բարերար հոգին՝ առաքինուրեանց մէջ ամենէն զերազանցը՝ այսինքն հասարակաց սէրը անհուն կերպով մը ունի. այս հասարակաց սէրը իր խօսքուրիւնն է, ինչպէս որ Ռհմին խօսքուրիւնն ալ անձնասիրութիւն է...

Այսպէս ալ առաքինուրեանց մէջ ամենէն աւելի մեր միտքը բարձրացընողն ու մեր հոգին վառողը այս ընդհանուր բարեկարգութեան ու մարդկութեան սէրն է. բայց քիչ մարդ կայ որ այն զբերէ աստուածային կատարելութեան աստիճանին հասնի... Ուստի և ամեն տեղ մէյմէկ կիսաստուած սեպուեցան այն դիւցազունքն որ իրենք զիրենք ամեն տեսակ վտանգի մէջ կըդնէին՝ որպէս զի հրեշներն ու աւազակները աշխարհս երեսէն վերցընեն. այն իմաստուններն որ բնութեան գաղտնիքները հասկընալու ետեւէ կըլլային՝ որպէս զի զմարդիկ կերակրեն, կրեն, լուսաւորեն, վարժեցընեն մէկզմէկ սիրելու, իրարու հետ միաբանելու, և բոնուրեան տեղը արդարութիւն բանեցընելու :

Աւր եր քէ մեր հին սկզբունքներէն չնետանայինք, ու բաղդն ու յաղուրիւնը մէյմէկ աստուածներու տեղ դնենուս՝ գրասիրութիւնն ու առաքինուրիւնը մէյմէկ երկնային եակներ համարէինք, և այն խելացի ու խոնարհամիտ մարդկանց միայն ընծայէինք մեր պատիւներն որ աշխարհքէ աշխարհք կերպան՝ օգտակար գիւտեր գտնելու և տարածելու, մարդկանց միանկար լաւցընելու, աղքատանոցներն ու հիւանդանոցները բարեկարգելու համար, և մինչեւ այն մարդկանց

բնակարանը առողջ ընելու որ սխալմամբ կամ չարութեամբ յանցաւոր գտնուելով՝ ըստ օրինաց դատապարտուած են բանտ դրուելու. անոնց ալ սխալմունքն ու չարութիւնը որչափ անգամ իրարու նետ կըշփորեն մարդիկ :

Թէ որ մանկանացուք այսչափ պակասաւոր ըլլային ու կարող գտնուեին այս պարզ ու գերագոյն առաքինուրիւնը ճանչնալու, սիրելու և իգործ դնելու, հասարակաց սիրոյն գօրութեամբը բոլոր մարդկային ազգը կըլլար մի միայն ժողովուրդ, մի միայն օրենքի տակ, և աշխարհս արիւնլուայ չեր ըլլար անմիաբանութեամբ ու պատերազմով որ անձնասիրութեան ըերած սոսկալի պատիժներն են :

Բայց գեշը այն է որ մենք այլ եւ այլ ազգեր բաժնուած ենք. ամեն ազգ մէյմէկ զատ զատ եակ՝ մէյմէկ քաղաքական մարմին ձեւացեր է. ուստի առաքինուրեանց մէշէն երկրորդը միայն, այսինքն հայրենասիրութիւնը կըլլարմարի իրեն, և առանց անոր այլ եւ այլ մասերը իրարու հետ չեն կապուիր, ազգին պահպանութեանը համար չեն աշխատիր, զինքը գօրաւոր, երջանիկ ու կենդանի չեն ըներ :

Այս զգացմունքը, որ ուրիշ ազգաց նայելով՝ արդէն անձնասիրութիւն մի է, ամեն մէկ ազգի համար առաջին առաքինուրիւն կըլլառայ :

Քանի որ այս սրբազն կրակը վառ է, ազգը ազատ, գործունեայ ու գօրաւոր կըլլայ. ամեն տեսակ անձնական շահերը հասարակաց օգտին հետ կըխառնուին. ամեն մարդ օրենքը ամուր կըրոնէ՝ իրրե կամք հասարակաց. հասարակաց հաւանութիւնը անսահման ոյժ եւ կարողութիւն կուտայ տերութեան՝ որ ամենաւ կարծեացը համաձայն կերպով կըլլարուի, և անիրաւութիւնը չկընար՝ ոչ մեծամեծները մոլորցընել, և ոչ ժողովրդոց վրայ բռնուրիւն բանեցընել, երբոր մէկ մարդու մը միայն եղած անիրաւութիւնն ալ ամեն մարդ կըզգայ ու կըցաւի : Այն ատեն հասարակաց ինքնիշխանութիւնը անխախտելի կերպով կը հաստատուի, և զրոի ոյժ մը չմնար որ կարող ըլլայ անոր վնասել՝ երբ որ նշան մը տրուելուն պէս՝ անոր պաշտպանութեանը կըդիմեն՝ ոչ միայն գօրքը, այլ և ամբողջ ժողովուրդ մը :

Այս օգտակառ սկզբունքով, այս հասարակաց առաքինուրեամբ, այս հայրենասիրութեամբ է ահա որ Պարսիկները մինչեւ նիմա երջանիկ, գօրաւոր ու պատուաւոր են, իրենց ազատու-

բիւնը պահեր են ներսէն, իրենց ապահովութիւնն ալ դրսի քշնամիներէն. ասով իրարու նետ կապուած՝ կրցէր ենք այնչափ գօրանալոր Սկիւրացիները վաներ, Ասորեստանեալց դէմ կեցէր ու Մարաց լաղջէր ենք... :

Քանի մը ազգեր կան, ինչպէս Եղիպտացիքն ու Հնդիկները, որ առանց հայրենասիրութեամբ վառուած ըլլալու ալ ազգութիւննին չեն կորսընցուցած, մասնաւանդ թէ առժամանակեալ փայլում մըն ալ ունին : Բայց այնպիսի ազգաց վիճակը խեղճ, քշուառ ու անստոյգ է : Իրենց կենուանութիւն տուողը հասարակաց հոգին չէ, հապա այլ և այլ կարգի, աստիճանի եւ վիճակի հոգին է... :

Երբոր հասարակաց հոգին ազգի մը մէջէն օրէ օր կըպակսի եւ հայրենասիրութիւնը կըմարի, այն ազգը կրնայ դեռ իր խեղճ վիճակովը քաշ գալ՝ քանի որ ընտանեկան հոգին անոր մէջ քիչ մը բարոյական գօրութիւն ունի . բայց բանը հոն հասնելին ետեւ՝ շատ դժուար է որ վերջին աստիճանի անձնասիրութիւն մը վրայ չնասնի ու ազնուական զգածմունքներուն մնացորդներն ալ չփացընէ : Տէրութիւն մը իր ամրութեան կապը կորսընցընելիէն ետեւ պէտք է որ կործանի . զատ զատ մնացած գերդաստանները չեն կրնար իրենք զիրենք պաշտպանել, ամենքն ալ գերութեան ու անարգութեան մէջ կիյնան . և ուր օր հասարակաց առաքինութիւնը կըդաղի՛ հոն քիչ ատենէն մասնաւորաց առաքինութիւն ալ չմնար :

Երբոր ազգ մը այն աստիճանի խեղճութեան մէջ կիյնայ որ ոչ հասարակաց սէր կըմնայ, ոչ հայրենասիրութիւն, ոչ հասարակաց օգուտ, ոչ միարանական հոգի եւ ոչ ընտանեկան հոգի, չար հոգեոյն յաղրանակը կատարեալ կըլլայ . բարի հոգեոյն միացուցած բաներուն ամենն ալ քաղաքական անձնասիրութեամբ բաժնուած կըզտնուին . . . :

Ասոնք են անա, տէր արքայ, անձնասիրութեան սոսկալի վնասները . կըտեսնես որ այս մոլորիւնը ամենէն աւելի գեշն է, եւ այս աշխարհաւեր հրեշին դէմ պէտք է շտկիս բոլոր ոյժդ :

Աղէկ որ դեռ պատճառ չունինք վախնալու թէ. պիտի յաղրութինք անկէց . բայց հիմակուընէ

ալ սկսեր են մէջերնիս անձնասիրութեան ծիլերը տեղ տեղ տեսնուիլ . ուստի պէտք է փուրանք որ ջնջենք վերցընենք զանոնք : Դեւը առանձնական շահը զենք առեր է իրեն՝ զմեզ կործանելու համար . նոյն զենքը մենք ձեռք առնունք ինք-զինքնիս ազատելու համար . անոր դէմ դարձուր դուն ալ իր զենքը, եւ ամենայն առանձնական շահերը հասարակաց շահուն նետ միացուր :

Գու ձեռքդ է ամեն բան . վարձատրութիւն, պատիժներ, պատիւ, պարսաւ, ամենն ալ բազաւորական արոռուն կելլեն . ճարտար բազաւորը ինչ որ ուզէ կրնայ ընել . բայց պիտի նայի որ լոյսը տարածէ, չէ թէ մարէ, եւ հասարակաց հոգին ոչ երէ արգելք՝ այլ իրեն հաստատութիւն ու նեցուկ սեպէ . . . :

Քեյզապատ Սատըզին խրատը պահեց, հասարակաց կարծիքը գօրացուց . անով իր հպատակաց բարքը շտկուեցաւ, ազատութիւնը գօրացաւ, բազաւորութիւնը հաստատուեցաւ, եւ անձնասիրութիւնը անարգուեցաւ : Տևան Պարսիկներն որ իրենց գօրութիւնը օրէ օր աւելցաւ, եւ մեծն կիւրս այնպիսի ազատ ժողովրդեան մը գլուխ կեցած՝ տէր եւ օրենսդիր եղաւ Սսիոյ :

Իմաստութեամբ տէրութիւններ կըկանգեռուին, հասարակաց հոգւով կըպահպանուին, անձնասիրութեամբ կըկործանին :

ՍԼԿԻՒԹ :

Ազգի մը մէջ հասարակաց խեղճութիւնը հրչափ որ շատ ըլլայ, հասկըցիր որ անձնասիրութիւնն ալ այնչափ աւելի տիրած է մէջը :

Նսութեան գարշելի մոլութիւնը մասնաւորաց ու ընկերութեանց ամենէն աւելի վնասակար պակասութիւնն է :

ՍԹԱՔՆ.

Անձնասէրը ոչ ումեք սիրելի կրնայ ըլլալ . ապա ուրեմն անձնասիրութիւնը բարոյական անձնասպանութիւն մի է:

ԿԱՍԹՈՒ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՀԻՄՈՒՆՅԸ

Թեպէտ և այս ազգային վարժարանիս մէջ բոնուած կարգին ու կանոններուն վրայ չափառքապէս տեղեկութիւն ուզողները կրնան գտնել թէ առանձին տպուած Յայտարարութենէն և թէ ամսագրոյս մէջ ատեն ատեն հրատարակուած խօսքերէն, սակայն այլ եւ այլ նկատմունքէ և ազգին մէջ չսուած քանի մը խօսքերէն յորդորուելով՝ հարկ կընամարինք նոս քիչ մը աւելի ընդարձակ կերպով յիշատակել այն կարգերն ու կանոնները որովք այս վարժարանս կըկառավարուի : Այն ծնողը որ վարժարանիս աշակերտ յուղարկեր են իրենց սիրատուն որդիքը՝ իրացընէ կարգէ դուրս վատահութիւն մը պիտի ունենան ասոր բարեկարգութեանն ու վերատեսչաց ազգասիրութեանը և հայրական ջանքին վրայ որ իրենց գաւկընները յանձնեն բոլորովին անոնց խնամոցը, և սրտերնին հանգիստ պահեն . սակայն եթէ իրենք այ գիտնան թէ վարժարանին գլխաւոր կարգերն ու կանոնները որոնք են, անտարակոյս վատահութիւննին կըհաստատուի իրաւամբ ու կաւելնայ :

Եթէ այս կանոնադրութեանց մէջ այնպիսի բաներ տևանուին ոմանց որ անոնց օգուտը կամ վնասը ինչ ըլլակը յայտնապէս չնասկըցովի, վարմանք չէ : Այն բազմամեայ փորձառութիւնն որ վարժարանիս նոգարարձուաց ազգասիրութեանը հաւասար կատարելութիւն մը սեպելու է, պէտք է ընթերցողաց ազդարարութիւն ըլլայ՝ թէ նոյն խոկ դուզնաքեայ և աննշան կամ աւելորդ անգամ սեպուած կանոնները առանց խորհրդի և պատճառի չեն դրուած :

Վարժարանիս նպատակին եւ ասոր մէջ սովորելու նիւթերուն վրայ նորէն նորէն երկայն խօսիք աւելորդ կընամարինք : Նպատակը կարծեմ թէ երկու բառով կրնանք յիշեցընել՝ երր ըսինք թէ ազգային ու Նորոսական կրթութիւն է, այս, կրթութիւն, գաստիարակութիւն, ուսում, լեզուք, գեղարուեստք, ամենն ալ Նորոսական ոճով, Նորոսական կանոններով, Նորոսական յառաջադիմութեամբ, Նորոսական լուսաւորութեամբ, բայց և ազգային նոգուվ, ազգային աստուածպաշ-

տութեան զգուշաւոր պահպանութեամբ, ազգային լեզուին և զրականութեանը մասնաւոր մուղութեամբ, ազգային կատարելութիւնները օտար ազգաց պակասութեանցը նետ չփոխանակելու հաստատուն դիտաւորութեամբ :

Ինչ կանոններ ու կարգեր որ արդէն դրուած են ու կըպահուին, և կամ նետ գիտես ալ կրնան դրուիլ ու կատարելագործուիլ, որչափ որ վերոյիշեալ նպատակին մօտենալը դիւրացըննեն՝ այնչափ գովելի եւ օգտակար են անտարակոյս : Վարժարանին գաղղիացի վերասեսուցը, օտարազգի վարժապետները և ազգային նոգարարձուները մտքերնին դրած են թէ այս կանոններով մեր ազգին, և յատկապէս այժմու աշակերտաց ծնողաց վափաքը կըկատարուի, թէ որ ըստ կարի ճշդութեամբ պահուին :

Մասնաւոր կանոններէն առաջ վարժարանին քանի մը լնդիանուը կարգերը զնենք, յորոց ոմանք արդէն Յայտարարութեան մէջ յիշատակուած են .

Ա. Աւամանց դասախոսութիւնը գաղղիարէն է . խոկ օտար լեզուաց դասախոսութիւն ընող վարժապետները պարտական են այն լեզուով խօսի տղոց նետ՝ ինչ լեզու որ դաս կուտան :

Աշակերտաց վրայ պարտք դրուած է որ մէջերնին գաղղիարէն խօսին . և այս բանս իրենց դիւրացընողը ոչ միայն քովերնին անպակաս գաղղիացի վարժապետներ գտնուիլն է, այլ և վարժարանին մէջ եղած գաղղիացի աշակերտաց ընկերակցութիւնը :

Բ. Մեծ փոյք կայ վարժարանին մէջ որ աշակերտք բարուական եւ կրօնական կրթութիւնները ամենեւին զանց ընեն . ուստի և կընայուի որ ամեն բանէ առաջ մէջի վարժապետները նախ վարուց լաւութեան կողմանէ միայնալ ըլլան, և ապա գիտութեան կողմանէ : Երկրորդ, մեծ զգուշութիւն կայ որ տղայոց ձեռքը վնասակար կամ վատանգաւոր գիրք ամենեւին չտըրուի, և ինչ գիրք որ կընթերուի վարժարանը՝ առաջ վերատեսչին ցուցուի ու անոր ասորազրութիւնը ընդունուի : Երրորդ, շաբաթը մէրմը մէկ ու կէս

ժամ խրատ կըխօսուի նայ աշակերտաց՝ բարյական ու կրօնական նիւթերու գրայ հայերէն, ինչպէս որ նոյն միջոցին գաղղիացի ու նոռվմեական նայ աշակերտաց ալ նոյն խրատները կուտայ գաղղիացի քահանան : Զորրորդ, ամէն օր առաւու և իրիկուն աշակերտք համառօս աղօքքնին կըկատարեն միաբան . կիրակի օրերը և մեծ տօներուն նանդիսաւոր պատարազի ներկայ կըսան, և տարւոյն մէջի գլխաւոր տօներուն կըխոստովանին ու կըհաղորդուին : — Ձենք կարծեր որ շատ մարդ գտնուի մեր ազգին մէջ՝ որ այս չափ բարյական ու կրօնական կրութիւնները քիչ տեսնէ աշխարհական վիճակի սահմանեալ տղայոց համար . խոկ այսչափն այ աւելորդ կարծողները կասկած կուտան թէ իրենք մեր ազգին և՛ որ և իցէ ժողովրդեան նշմարիտ յառաջադիմութիւնը յորում ըլլալը լաւ չեն հասկըցեր, կամ թէ մեր ազգին մեծ և խոհականազոյն մասն շատ տարբեր կերպով հասկըցեր են :

Գ. Գիտութեանց ուսմունքը որչափ որ կարելի է քարձը ու կատարեալ ընելը այս վարժարանիս գլխաւոր մէկ յատկութիւնը ճանչցուած է, այնպէս որ չկարենայ ըսուի իրաւամք թէ աշակերտք ինչ որ նոս ի Փարիզ կըսովիրին՝ ի Պոլիս կամ արևելքի ուրիշ քաղաքներն ալ կրնային տուրիլ: Ուստի ամենայն փոյք և խնամք կայ որ մէջի վարժապետները իրենց սովորեցուցած ուսմանց մէջ քաջակարժ և փորձ ըլլալուն վկայականներ ունենան . և աշակերտաց ձեռքը պետք եղած գասազքերու կողմանէ ամենեւին պակասութիւն մը չըսպայ :

Դ. Կերակրոց կողմանէ ամէն քանի առաջ դիտուածը այս է որ սննդարար ըլլան, չափաւորապէս առատ, և ըստ կարի աշակերտաց մեծ մասին ախորժակին յարմար : Էստ կարի կըսում, վասն զի դպրոցի մը մէջ ոչ երբէք իրաւամք կրնան պահանջուիլ այն ամենայն փափկութիւններն որ թերեւս աշակերտներէն ոմանք իրենց տանը մէջ ունեին . ուստի այնպիսի փափկութեանց փափաքող տղայք կըսովիրին քիչ մը չարքաշութեան վարժի որ դաստիարակութեան հարկաւոր մասերէն մէկն է : Այսու ամենայնին հանդերձ երէ բժիշկը մկայք թէ այս կամ այն տղուն մասնաւոր կերակուր արուի գանցառութիւն չըսպար . բող որ արդէն ընդհանրապէս ծախսին առաւելութեանը չնայուիր ու փոփոխ կերակութենք կըտըրուին ամենուն : Արեւելեան վարժարանին կերակութենք Փարի-

զու խիստ շատ դպրոցներուն ու վարժարաններուն կերակութեներէն աւելի առատ եւ աւելի մաքուր ըլլալը դիւրին է ուղղողին ստուգել :

Ե. Տղայոց առողջութիւնը տեղը և վրանին զըս լուխնին մաքուր պահելու կողմանէ կարելի շանքը ոչ երբէք զանց կըսուիլ: Ճերմակեղինաց ըստ ժամանակին փոխուիլը, ոտքի ամաններուն ամէն օր մաքրութիլը, մանր տղայոց զլուխնին սանտրելը, մազերնին կտրելը, բաղնիք տանիլը, ինչպէս նաև տկարութիւն կամ նիւանդութիւն որ պատահի՝ ամենայն մատղութեամբ հոգալը այնպիսի կերպով կարգադրուած է որ զանցառութիւն ընելը շատ դժուար է : Վարժարանին թիշկը ամէն օր կուգայ, և երէ հարկ մը պատահի՝ նաև օրը երկու անգամ :

Զ. Վերատեսչաց և վարժապետաց աշակերտներուն նետ վարութիլը աւելի հայրարար ու բարեկամօրէն է քան թէ իշխանարար ու խստութեամբ: Կանոնաց դէմ եղած յանցանքներուն զանազան պատիժներ կան՝ աստիճան աստիճան . բայց ծեծը արգիլած է :

Է. Սենեկարնակ աշակերտք թէպէտ և մեծահասակ կըսան, բայց վարժարանին ամէն կանոնացն ալ ուրիշներուն պէս կընպատակին . միայն թէ ննջարանը պառկիլու և հասարակաց դաստիարանները կարդալու տեղ՝ առանձին սենեկակ կունենան, նոն կըսովիրին դասերնին և նոն կըսպառկին . հագուստի կողմանէ ալ կրնան միւս աշակերտաց միօրինակ զգեստը չնազնիլ՝ երէ ծնողընին այնպիս ուզեն :

Խոկ աշակերտաց պատութիւնակ կանոններուն գլխաւորներն ասոնք են .

Ը. Առաւոտեան զանգալը զարնուելուն պէս ամէն մարդ երեսը կըխաչակնքէ ու կընպառի անդանդադ փուրով ու համեստութեամբ . յետոյ կըլուացուի, կըսանտրուի, ոտքից ամանները կըփոխէ, ու պատրաստ կըկենայ իր անկողնին քով :

Թ. Ննջարաններ եղելու համար առաջին նշանն որ արուի, ամենայն աշակերտք կիշնան հանդարտութեամբ ու բակին մէջ կըշարուին կըկենան հասակի կարգաւ : Այ որ կարգին մէջ չզտնուի՝ պարտափ նշանակ մը կառնու :

Գ. Երկրորդ անգամ զանգակ զարնուելուն՝ կարգավարը նշան կուգայ, և աշակերտները մասուն կերպան զոյգ զոյգ . ամէն մարդ իրեն համար որոշուած տեղը կըկենայ, կարդացուած աղօքքը մտիկ կընէ, և չափաւոր ձայնով որիշ-

Ներուն հետ միաբան կը կրկնէ հասարակաց ըսելու կտորները :

Դ. Մատուռուն ելլելը զոյգ զոյգ ու յուուրեամբ կը լլայ. ամենքն ալ բակին մեջ կը շարուին, ու նշան տրուելուն պէս՝ խրաքանչիւր խումբ իր դասարանը կերրայ :

Ե. Դասարան մտնելէն ետև ամեն մարդ իւր զզրոցին առջեւը կը կենայ, մինչեւ որ վարժապետը հրամայէ ուսման զրքերը ձեռք առնել . վրան մեկ վայրկեան կանցնի, վարժապետը նորեն նշան կուտայ և ուսմունքը կը սկսի :

Զ. Բոյոր ուսման ժամանակը սաստիկ լուուրին կը պահանջուի :

Է. Ամեն մարդ պարտական է նոյն օրուան և ժամուն հրամար սահմանեալ ուսման պարապիկ . ուրիշ որ և իցէ ուսում և զործողուրին արգիլած է :

Ը. Միկը չկրնար տեղէն ելլել առանց հրամանի. ով որ տեղէն ելլելու հարկադրուած ըլլայ՝ ձեռքը վեր վերցընելով հրաման կը խնդրէ վարժապետէն :

Թ. Դասարանէն ելլելու և ջուր խմելու կամ հարկադրութեան և կամ ուրիշ տեղ երբալու հրաման չկայ. — հարկ ալ ըլլայ նէ՝ հրամանը դժուարաւ կը տրուի, և ելլող աշակերտը հանգստեան ատեն դասարանը կը մնայ ու վարժապետին զրքի մը մեջէն որոշած հատուածը կօրինակի :

Ժ. Ամենեւին հրաման չկայ զրքերը, տեսրակները, զրիները, մատիսները և ուրիշ ուսումնական գործիքները կտրտելու, աղտոտելու, փնացընելու : Բոյոր այս բաները մաքուր պիտի պահուին, և խրաքանչիւր ուսման ետքը կոկ կերպով պիտի շարուին զզրոցներուն մեջ, ասոր հրամար մեկ վայրկեան ատեն կը տրուի: Խոյնպէս արգիլած է զրասեղանները, հստարաններն ու զզրոցները կտրտելու ու աղտոտելը :

Ի. Միայն կեսօրուան հանգստեան ատենները կրեայ ամեն մարդ իրեն պէտք եղած բուզը՝ գրիզը՝ բանաքը ուզել և առնուլ :

Ճ. Դասաւորակներէ զատ ինչ զիրք որ գտնուի վարժարանին մեջ, վերատեսուչը սուրազրած պիտի ըլլայ ճակատը :

Ճ. Սաստիկ արգելք կայ ուրիշի զզրոցը բանալու, և անկեց որ և իցէ բան առնելու :

Ճ. Առաւուեան ուսման ետև կարգավարը բոլոր աշակերտներն ալ ացքէ կանցընեն ու կը նայի որ մաքուր ըլլայ հազուստնին, զլուխնին ու ձեռ-

քերնին : Աղտու գտնուողը նախաճաշկին կը գրկուի :

Ժ. Մաքրութեան այցելութիւնը լմբնապէն ետև ամեն մարդ ճաշարանը կերրայ լուուրեամբ ու կարգաւ, և իր տեղը կը կենայ մինչեւ որ վարժապետը բարձր ձայնով աղօքքը ըսէ. յասոյ ամեն մարդ կը նատի ուտելու՝ հանդարտ, մաքուր, վայելուց ու քաղաքավար կերպով, առանց սեղանին վրայ բան բափրըգիւլու և առանց հացը կտորըրդուն ընելու :

Ճ. Ճաշարանին մեջ ծիծաղողին կամ խօսողին փոքրազոյն պատիժն է՝ պտուղէ կամ տեսակ մը կերակուրէ գրկուի :

Ժ. Կերակուրի ատեն մեկ անգամն աւելի հաց ուզելու հրաման չկայ :

Ժ. Ճաշարանին մեջ իրարու հետ կերակուր փոփոխութիւն ընելու հրաման չկայ. ամեն մարդ դիմացը դրուած կերակուր զրի պիտի ըլլայ. ուրէ որ կերակուր մը մեկուն առողջութեանը ձեռք չտայ՝ ճաշարանէն ելլելէն ետև կրնայ վերատեսուչէն խնդրել որ ուրիշ բան տրուի իրեն :

Ժ. Ամենեւին հրաման չկայ սեղանն հաց, պտուղ և որ և իցէ ուտելիք վերցընելու :

Ի. Օրուան մեջի իրեք անգամուն կերակուրներէն գուրս ուտելու բան չտրուիր :

Խ. Առաջին նշանը տրուելուն պէս՝ կերակուր ատեն եղած ընթերցմունքը կը դադրի, և ամեն մարդ կը պատրաստուի որ մեկ վայրկեննէն երկրորդ նշանն որ տրուի՝ ոտք ելլէ. վարժապետը աղօքքը կը զուրցէ, և ամեն մարդ կեյլ կարգաւ, բակին մեջ կը շարուի, ու կը պատէ վարժապետին նշան տալուն որ զրուանքի սկսի :

Խ. Հանգստեան և զրուանաց ատեն աշակերտք իրարու հետ վայելուց քաղաքավարութեամբ պիտի վարուին. սաստիկ կերպով արգիլած է աղաղակել, կուռըտի, իրարու հող նետել, ծանր խօսք ըսէլ, ձեռք վերցընել :


Խ. Հաւատքի վրայ հակածառուրիւն ընելու ամենեւին հրաման չկայ :

Խ. Մեծ և փոքր աշակերտները չեն կրնար մեկտեղ զրունու առանց մասնաւոր հրամանի :







Խ. Մասնաւոր հրաման ունեցող աշակերտներէն զատ՝ մեկն ալ չկրնար զանգակին դպչիլ :


Խ. Զանգակ զարնուելուն պէս՝ ամեն մարդ պիտի վայելայ սահմանեալ տեղը ժողվուելու :

Խ. Օրը մեյմբ կրնան աշակերտք մեծ պարտէն ելլել, ամառը՝ երեկոյիան ճաշէն ետքը,



L' IMPRIMERIE TYPOGRAPHIQUE





իմկ ձմեռը կեսօրուան կերակրէն ետեւ, միշտ վարժապետներուն հետ :

ԽԸ. Ամենեւին հրաման չկայ ծառերուն վրայ ելլելու, ծաղիկ փրցընելու, ծառի ճիւղ կոտրելու, աւագանին քով երբ ալու, մարզարանի գործիքներուն վրայ ելլելու, եւայն ՅԱՅ կանոնիդէմ եղած յանցանքին փոքրագոյն պատիժն է՝ ուրը օր պարտեզ չելլել :

ԽԹ. Սաստիկ արգիւած է բանջարանոցն ու պատոյ ծառերուն կողմը մտնելը :

Լ. Մեծ պարտեզը խաղալիք տանելու հրաման չկայ. տանողին ձեռքին խաղալիքը կառնուի ու մելմալ չտրուիր :

Լ. Աւրիշի խաղալիքովը խաղալու հրաման չկայ :

ԼԲ. Վարժարանին մէջ նոր տեսակ խաղ մոցը նելլը՝ մասնաւոր հրամանով միայն կըլլայ :

ԼԳ. Ով որ ընկերներուն խաղալիքը կամ ուրիշ մէկ բանը առնել առանց հրամանի, հրավարակաւ կըյանդիմանուի, այն օրը չոր հաց միայն կուտէ, եւ գեր ուրը օր զրուանքէ կըզրկուի. անկէց ի զատ, եւամսեայ վկայագրին մէջ այս յանցանքը կընշանուի :

ԼԴ. Զրուանաց ժամանակին յմբննալին տասը վայրկեան առաջ զանգակ կըզարնուի, եւ ամեն մարդ պիտի պատրաստուի, խաղալիքները որոշուած տեղը տանի ամփոփէ, չուր խմէ, հարկաւորութեան երբայ. այնպէս որ երկրորդ նշանը տրուելուն պէս կարենայ կարգին մէջ շարուիլ :

ԼԵ. Երեկոյեան աղօքքեն ետեւ աշակերտները կարգաւ կըշարուին բակին մէջ, ու նշանն որ տրուի՛ ամեն խումը իր ննջարանը կերբայ :

ԼԶ. Ով որ աղօքքեն առաջ պատրաստուած ըլլայ, ու հարկադրի ետքէն չուր խմելու կամ հարկաւորութեան երբալու, երկրորդ առաւուը յանցանքին համեմատ կըպատժուի :

ԼԷ. Ննջարանն որ երբան, ամեն մարդ լուսամք ու համեստութեամք կընանուի, երեսը կըխաչակնքէ ու կըպատիլի:

ԼԸ. Ննջարանին մէջ խօսողը կամ ծիծաղողը խստութեամք կըպատժուի :

ԼԹ. Ամեն մարդ շարարը երկու անգամ ձերմակեղենը կըփոխէ, եւ ամեն օր ուրիշ ամանները : Աղտոտ մերմակեղենները զիշերադարանին մէջ կամփոփէ, ուրիշ ամաններն ալ անկողնին քովը կըբողու :

Խ. Ամեն մարդուն երաժշտութիւն սովելուն ժամանակը մեծաւորներն որոշած կըլլան. ով

որ իր ժամանակին դուրս ատեն մը երաժշտութեան սենեակներէն մէկուն մէջ զտնուի՛ նոյն զեղարուեստին քանի մը դասառութենէ կըզրկուի:

ԽԱ. Ամենեւին հրաման չկայ ցորեկը ննջարաններն երբարու. նմանապէս արգիւած է զըլխաւոր բնակարանը, մասուուը, դահլիճը, ճաշարանը, խոհակերոցը, հանդերձատունը եւ դունապանին խոցը մանել որ եւ իցէ պատճառաւ՝ առանց մասնաւոր հրամանի :

ԽԲ. Հրաման չկայ ամենեւին ծառաներուն նետ խօսելու, մանաւանդ ճաշարանին ու ննջարանին մէջ, ոչ անոնց նետ կատակ ընելու եւ ոչ անոնց մէրան ուզելու. այլ ամենայն բան վարժապետներէն պիտի ուզուի :

ԽԳ. Մեծաւորաց ըսելու խօսք մը ունեցողը կեսօրէն մինչեւ ժամը մէկ եղած միջոցը կրնայ երբայ քովերնին. եւ կարգավարը մէկիկ մէկիկ կըզրկէ զնացողները՝ ձեռքերնին տոմսակ մը տալով. անոնք ալ նշանակ մը կառնեն մեծաւորէն ու վարժապետին կըդարձնեն : Աւրիշ ատեն թէ որ ծանր պատճառ մը ըլլայ՝ վարժապետը ըստ պատշաճի կըտնօրինէ :

ԽԴ. Երբոր մէկու մը պատիժ տրուի, առաջ պիտի կատարէ զայն, ու յետոյ եթէ ըսելիք մը ունի՝ կարգավարին հասկըցնէ, կամ թէ իր անոնք զրել տայ որ տահմանեալ ժամանակին երբայ մեծաւորներուն ըսէ :

ԽԵ. Մեծ յանցանք է մեծաւորաց, կարգավարին ու վարժապետաց դէմ խօսին ու անոնց հրամանին ջննազանդիլը :

ԽԶ. Կանոնաց դէմ գործողն ու ուսման ծուլութիւն ընողը զրուանքի համար պտըտելու երբալն կըզրկուի :

ԽԷ. Շրջագայութեան ատեն միշտ հասակի կարգաւ ու զոյգ զոյգ կերպըցուի, եւ ամեն մարդ իր քովինին նետ միայն կըխօսի ցած ձայնով :

ԽԸ. Նշան տրուելն առաջ կարգեն դուրս ելլելը, կամ առանց հրամանի ուրիշներէն նետանալը, խաղալիք կամ անուշեղէն զնելը արգիւած է :

ԽԹ. Շրջագայութեան երբայ չուզողը՝ մասնաւոր հրաման պիտի խնդրէ, ու դասարանը նստած պիտի աշխատի լուութեամք մինչեւ որ ընկերակիցները տուն դառնան :

ԽԱ. Ամենեւին հրաման չկայ ծառայի ձեռքով կամ որ եւ իցէ օտար մարդու ձեռքով բան զնելու :

ԽԱ. Խնչ ալ որ ծնողը կամ բարեկամք բերեն

աշակերտաց, առաջ մեծաւորներուն պիտի ցուցուի :

ԾԲ. Ամեն մարդ պարտական է ծնողացը գեր ամիսը անզամ մը նամակ գրելու :

ԾԳ. Ամենեւին հրաման չկայ ծածուկ նամակ գրելու : Ծնողք անզամ ուզելով ցուցընել իրենց զաւակացը թէ կըփափաքին որ անոնք կանոնապահ ըլլան, եւ թէ անոնց աղեկուրիւնը կուզեն, մեծաւորներուն աչքէն չանցած նամակը եւս կըդարձնեն :

ԾԴ. Աշակերտաց վարքն ու ուսմունքը գովելի եւ պարսաւելի նշանակներով կըզբուին . այն նշանակները ամեն կիրակի հրապարակաւ կըկարդացուին, եւ աղեկներուն վարձատրուրիւն՝ գեշերուն պատիժ կըտըրուի : Երեք ամիսը մեյմբն ալ այն նշանակներուն գումարը ծնողաց կըլուղարկուի :

ԾԵ. Երկու կիրակին մեյմբ հրաման կըտըրուի ծնողաց տունը կամ բարեկամներուն երբալ այն աշակերտաց որ ուսման եւ վարուց կողմանէ գովելի գտնուեր են: — Ով որ ամեն կողմանէ գոփուրեան արժանի եղած է, ամեն կիրակի կրնայ տուն երբալ :

ԾԶ. Ծնողաց կամ բարեկամաց տունը գնացած աշակերտը իրիկունը $8 \frac{1}{2}$ ժամուն վարժարանը պիտի գտնուի : Դրսէն ինչ որ բերէ՝ առաջ մեծաւորաց պիտի ցուցընել :

ԾԷ. Ծուխ խմելը սաստիկ խստութեամբ արգիլած է :

ԾԸ. Մեկն որ հիւանդանայ՝ հիւանդանոցը կըդրկուի, եւ առանց մասնաւոր հրամանի չկրնար անկէց ելլել : Հիւանդին այցելութեան գնացողն ալ՝ ով կուզէ ըլլայ՝ զրաւոր հրաման պիտի ունենայ մեծաւորներէն :



ԲԱՌԱԿԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱԾ

(Նարայարութիւն¹ :)

ԾՈՒԽ ԵՒ ՄՌԵՐ

Ի՞նչ է մուսք :

— Մուսք ածուխին շվառուած մանրիկ կտորուանքն են որ տաքցած օդոյն նետ մեկտեղ վեր կելլեն ու վառարանի ծխանին մեջ կրփակչին :

Դուխը ինչ է :

— Վառեկիթեներեն եւած այնպիսի բռչական նիսքեր որ չեն այլիք ու հատնիք , այլ տաքցած օդը մուսքն նետ մեկտեղ կտորու կրտանի զիրենք :

Ի՞նչն է որ ծուխը ծխանին վեր կելլէ :

— Վասն զի կրակեն տաքցած օդը աւելի քերեւ ըլլալով շվառարանին վարի թերին վրայ կրխող բանձր ու ծանր օդը զինքը դեպ ի վեր կրմքէ ու դուքս կրքչէ :

Վառարանի մը քաշուածքին արագ կամ ուժով ըլլալուն պատճառն ինչ է :

— Տաք ու դեպ ի վեր եկող օդոյն թերեւութիւնն ու վառարանին վարի թերանը ճնշող պատ օդոյն ծանրութիւնն է :

Ի՞նչն է որ ծուխը վեր բարձրանալու առեն՝ մըրկի պես յորդանք ու պատյաներ կընէ :

— Վասն զի օդոյն յորձանքները զինքը դեպ ի ամեն կրմքը կրքչին :

Ի՞նչն է որ շոգեգործիւն ծուխ չելլեր :

— Վասն զի քաշուածքը այնչափ սաստիկ ու միակիրպ է որ վառեկիթեները բուրութին կարին կրնաւանին հնոցին մեջ , ուստի եւ հարկա խիստ քիչ ծուխ դուքս կրտան :

Ի՞նչն է որ վառարաներեն ոմանք կրմքիան ու սենեակը ծխով կրիցընեն :

— Վասն զի երրոր սենեակ մը ամեն զինք սաստիկ գոցած է՝ մեջք նոր ող չկրնար մոնել որ վառարանին սենեակ տայ ու այրած օդուն տեղը բռնէ . անով վառարանին մեջ դատարկութիւն կրլլայ . և որովհետեւ զրան ճնշող ող չկայ որ տաքցած օդին սինամը վեր հանէ , ուստի ամ ալ ոչ միայն վեր չելլեր , այլ և ծուխին նետ մեկտեղ դեպ ի վար կրմքուի :

Ո՞ր բաները արգելք կրլլան որ օդը սենեկի մը մեջ չմտնէ :

— Գումերուն ու պատուանեներուն չըս վիճ դրուած խծուծներ կամ կաշիներ , հաստ վարագործներ և որիշ ամեն տեսակ հնարքներ որ կրբանեցուին՝ որպէս զի դրսի օդոյն յորձանքին արագութեանը արգելք չեն ըլլար :

Ի՞նչ ընելու է այնպիսի տանե :

— Գուռը կամ պատուանը բանադու է , և կամ շնչահան շինելու և վառարանին վրայ որ դրսի օդը կրակարանին հասնի :

Ի՞նչն համար ծխաները տներուն ծածքին շատ բորձը կրշիւին :

— Որպէս զի չմրիսան : Փորձով տեսնուած է որ երեւ ծխանիք մը բարձրութիւնը 5 մերըն պակաս և զբերք միշտ կրմքիայ . 40 մերը բարձրութիւն պիստ ունենայ որ քաշուածքը լաւ կերպով ըլլար :

Ծխանին շած ըլլալովք՝ ծուխը ինչն համար սենեկին մեջ կըտարածուի :

— Վասն զի քաշուածքը այնչափ կամաց ու այնպէս տկար է որ չկրնար խողովակին մեջէն դուքս քշել զծուխը :

Խողովակ մը բառական երկայնութիւն որ չունենայ ինչն համար քաշուածքը ծանր ու տկար է :

— Վասն զի որչափ որ խողովակը երկնեցընես , քաշուածքն այ այնչափ կրակնայ և որչափ խողովակը կարնեցընես՝ քաշուածքն այ այնչափ կրպակիս :

* Քաշուածքին աւելնալու ալ չափ մը ունի . քէ որ խողովակները չափէ դուքս երկայն ըլլան՝ կրնան մխալ :

Գործարանաց ծխաները ինչն համար միշտ բարձր կըշիւուի :

— Նախ՝ կրակին քաշուածքը սաստիկացընելու համար : Երկրորդ , որպէս զի գործարաններուն ծուխը անոնց մօս եղած տներուն ընակլացը նեղութիւն չտայ :

Խողովակին չափէ դուքս լայն եղած ատենը՝ ծուխը ինչն համար սենեկին մեջ կըտարածուի :

— Վասն զի սովորաք վառուած կրակը այնչափ մեծ չէ որ կրակնայ չափազանց լայնք ունեցող խողովակին մեջի օդը տաքցընել . ուստի խողովակին սրա օդէն՝ վեր եկող օդն ալ կրպաղի , ու քաշուածքը կարգելուի :

* Մեծամեծ վառարաններու անզամ իրեւ չորս քառակուզ տասնամերըն աւելի լայնք պէտք չէ տալ :

Ո՞ր խողովակներուն մեջ աւելի սաստիկ կրլլայ քաշուածքը :

— Թափծու խողովակներուն մեջ քաշուածքը աւելի սաստիկ է քան քէ երկարի բիբեղէ շինած խողովակներուն մեջ . երկարի , բիբեղէ խողովակներուն մեջ ալ աւելի ուժով է քան քէ աղիսու շինուածներուն մեջ :

Վառարանի կամ ծխանի մը ծուռքինները՝ խողովակին մեջի յորձանքին արագութեանը արգելք չեն ըլլար :

— Քիչ մը կրլլան , վասն զի նախ՝ անոնց պատճառաւ խողովակին երկայնութիւնը կրակնայ՝ առանց վեր եկող օդոյն սինամէկին ուղարկանաց երկայնութիւնը առենալու :

Երկրորդ , վեր եկող օդոյն շիմունքը քիչ մը աւելի շատ կրլլայ :

Թէ որ շած ծխան մը կրակի շրլայ բարձրացընել , ինչ ընելու և որ ծուխը չտարածուի տանը մեջ :

— Պետք է վառարանին թերանը պղտիկցընել :

Վառարանին թերանը պղտիկցընելով՝ ինչն համար մխալ կրլլաղի :

— Վասն զի պէտք է որ օդը կրակին քովկն անցնի . օդն ալ տաքցած ըլլալով՝ աւելի շատ կրարձրանայ խողովակին մեջ , այս կրպաղի շերմուրեան աւելնալովք խողովակին կարութիւնը վնաս ըլլար :

Ի՞նչն է որ շատ անզամ սենեակը ծխով կրեցուի երբոր վառարանին թերանը չափէ դուքս լայն ու բարձր է :

* Տես թիւ թ. , էջ 251 :

— Վասն զի շատ ող կրմտնէ մեջ՝ առանց կրակին անցնելու . այն պաղ օղը վեր ելլող սիւնակին նետ խառնուելով՝ անոր տաքրութիւնը այնչափ կրպակացընէ որ քաշուածքը խիստ քիչ կրլլայ :

* Շատ վառարաններու սովորական պակասութիւնն է չափագանց լայն թերան ունենալը , և մանաւանդ կրակարանին շատ բարձր ըլլաւը :

Խնչեն է որ շատ անգամ տունը ծխով կրլեցուի՝ երբ մեկ սենեկի մը օղը ուրիշ սենեկի մը նետ հաղորդուած է :

— Վասն զի ամեն անգամ որ երկու սենեկին մեջտեղի դուռը քացուի՝ պատմիկ կրակին ծխանէն ող կիշնայ . այն առեն երկու սենեկաներն ալ ծխով կրլեցուին :

Այս բանիս ինչ ձար ընելու է :

— Պետք է շնչահան դնել , կամ երկու շնչամուտ հաստատել պատուաններուն վրայ որ դրսի օղը ներս գայ , և ամեն կրակարան իրեն համար բաւական ող ունենայ սնունդ առնելու համար :

* Շնչամուտը պատմիկ դռնակ մըն է որ առանց բուռը պատուաններ բանալու՝ կրնաս անիկայ միայն բանակ ու գոցել՝ ող առնելու համար :

Խնչեն է որ ձորի մէջ շինուած տներուն վառարանները շատ անգամ կրմիսան :

— Վասն զի հովը չորս դին եղած լիոներուն ու բլուրներուն զարնելով՝ ծխաններուն վրայ ալ կիշնայ , և անոնց քաշուածքին արգելք կրլլայ :

Առոր ինչ ձար կընեն սովորաբար :

— Ծխանին վրայ գտակ մը կամ խոյր մը կամ առ ձեռով լիոնդակ մը կանցընեն որ հողմացուցի մը նետ կրպտընի :

Այնպիսի գտակներու կամ խոդովակներու տեղ ուրիշ ինչ հնարք կայ որ աւելի լաւ ըլլայ :

— Ծխանին վերի ծալը գոցելու , ու քովրնտի քացուածքներ շինելու է՝ վերին վար նայող , պատուաններու վանդակափեղիներուն նման :

Ծխաններուն գտակները կամ խոյրերը ինչ բանի համար են:

— Հովը արգիւելու համար որ վերին վար վառարանին մէջ զգարնէ :

Հովը վառարանին մէջ որ զարնէ՝ ինչ մնաս կրլլայ :

— Նախ՝ բող չիտար որ ծուխը դուռս ելլէ :

Երկրորդ , նովին նետ մէկտեղ ներս մտած պաղ օղը խոդովակն վար կիշնայ ու ծուխը վար ներկով՝ տանը մէջ կրլեցընէ:

Խնչեն է որ վառարանը երբեմն կրմիսայ՝ երբոր դուռն ու կրակարանը տնենելին մի եւ նոյն կողմն են :

— Վասն զի ամեն անգամ որ դուռը քացուի՝ հով մը կելլէ որ քովրնտի կրիչէ վեպ ի վառարանին թերանը , և զծուխը դեպ ի սենեկին մէջ կրքէ :

Երբոր վառ կրակի մը վրայ յանկարծակի փշես , խնչեն է որ երբեմն ամսիք պես փոշի մը կելլէ մերմակ :

— Վասն զի յանկարծական նովին կրակին անկիզիկի մասունքը՝ որ մտսիր պիտի դառնան՝ կրցրուին ու օղուն մէջ կրտարածուին :

Խնչեն է որ վառարան մը երբոր շատ մրոտեր է ու մաքրուելու կարօտ է կրմիսայ :

— Վասն զի դիգուած մուրը ծուխին ճամբան կրզոցէ ու վառարանին քաշուածքը կրպիլէ :

Մէկ վառարան մը հնցած կամ աւրուած որ ըլլայ՝ ինչո՞ւ կըմիսայ :

— Վասն զի նախ՝ աղիւաններն ու ծեփի կտորուանքը ծխոյն վեր ելլուն արգելք կրլլայ :

Երկրորդ , այն բարակ հովն որ պատուաններէն եւ վառարանին ծակերէն կրմտնէ՝ կերրայ վեր ելլող տաք օղոյն սիւնակի կրպաղեցընէ . այն օղն ալ վեր չելլեր , այլ նաեւ ծուխն նետ մէկտեղ վար կրմիսի :

Խնչեն է որ երբ երկրքէ խոդովակները լաւ կերպով իրարու մէջ չեն անցած կրակարանը կրմիսայ :

— Վասն զի խոդովակներուն մէկերեկն անցնող բարակ հովը՝ վեր ելլող տաք օղոյն սիւնակը կրպաղեցընէ ու ջրոդուր որ վեր ելլէ :

Խնչեն է որ փորորկի ու յանկարծական մըրկի ատեն զրեք ամեն վառարան ալ կրմիսայ :

— Վասն զի նախ՝ հովը կերրայ կրպաղեցընէ այն օղն որ խոդովակին վերի ծայրին մօտեցած է , և այն պաղ օղը ծուխն նետ մէկտեղ վար կիշնայ :

Երկրորդ , նովը իրեն բուռորեամբը շատ անգամ ծուխին դուռս ելլուր կարգիկ . մանաւանդ երբոր ծխանին մօտ ու ուրիշ չենք մը կայ անկէ բարձր :

* Որպէս զի ծուխը սովորական հակառակ հոմերով դեպ ի վար չնրուի՝ պետք է որ մեկ բոսկի մէջ երկու մերք տեղ բարձրանայ :

Խնչեն է որ երբեմն ամառ ատեն դանիմաններ կամ որ ծուխ կընոտին :

— Վասն զի վառարանին մէջի օղը դանիմին օդին պաղ ըլլալով , վար կիշնայ ու ծուխի հոտ կրձկէ տանը մէջ վառարածուի :

Խնչեն է որ բափծու կրակարանը երբեմն ծծմբի հոտ կրնանէ:

— Վասն զի վառեկիթներուն մէջ (ինչպէս են քոքն ու ածուխը) ծծումք կայ . ու երբոր քաշուածքը այնչափ ուժով չէ որ ծծումքը խոդովակին մէջ տանի , հոտը տանը մէջ կրտարածուի :

Կանքեղին կամ ճրագին մուխն ինչ է :

— Այն ծուխին ալ եւ այլ մասունքն են տևանելի գուրշի , զանազան կազիր , և բոցին այրել չկրցած ածխիկին մանը կտորուանքը :

Խնչեն է որ ճրագին քիրը երկրնցած որ ըլլայ՝ ծուխ կրնանէ:

— Վասն զի նախ՝ պատրուզին ծայրը երկրննալով՝ այնչափ ածխիկի կուտայ բոցին որ անիկայ ըկրնար այրել գայն ածխիկիը :

Երկրորդ , երկրնցած քիրը բոցոյն տաքութիւնը կրպակւեցընէ . անով հարկաւ սովորական չափով եւած ծուխն ալ չկրնար այրիի :

Խնչեն է որ ճարպամուն ալ քիչ մը ծուխ կրնանէ:

— Վասն զի բոցոյն գրօնի պարուսակը չըսողուր որ օղը անոր ներսի կտորներուն նամանի , այն ատեն շատ մը ածխիկի կելլէ որ դեռ այրած չըլլար :

Խնչեն է որ երբեմն կանքեղները կըմիսան :

— Կամ անկէց որ պատրուզի անհաւասար կերպով կտրած կըլլայ , կամ անկէց որ շատ բարձրացած է :

Պատրուզը անհաւասար կերպով կտրուած որ ըլլայ՝ կանքեղն ինչո՞ւ ծուխն կըմիսան :

— Վասն զի նախ՝ պատրուզին եզերքը ձևացած ակրաները կարաւան բանկից ածխիկի կուտան անոր :

Երկրորդ, բոցյն տաքուրիսնը այն պատրուզի մանը կառը ներւուն պատճառաւ շատ պակաս ըլլալով, ծուխը սովորական չափով էլքինար այրի հատնել :

Կանքին պատրոյզը չափեն աւելի որ բարձրացրնես՝ ինչն ծուխ կընան :

— Վասն զի պատրուզին եղած բոլոր ածխիկը չկընար այրի բոցին :

Ինչեն է որ Արկանի կանքեղները շատ ծուխ չեն հաներ :

— Վասն զի անոնց բոցին մեջևն ող կանցնի. ուստի թէ ներսէն եղած ածխիկը եւ թէ զրոխ պարուտակին եղածը բուրովին կայրի :

Արկանին հնարած կանքեղներուն պատրոյզը գլանաձեւ, եւ ձերք անոր մինչեւ վերի ծայրը կեց :

Ինչեն է որ ապակիք խողովակով կանքեղին ծուխը կըպակիք :

— Վասն զի նախ՝ խողովակը կանքեղին պետք եղած բուրուածինը կանեցրնէ քաշուածք մը պատճառելով :

Երկրորդ, բոցյն տաքուրիսնը կամփովիք ու ես կըցուացրնէ. անով ածխիկն ալ աւելի ամբողջ կայրի, ու խիստ քիչ մասը կըմնայ որ չայրի :

ԲՈՅ

Ի՞նչ է բոցը :

— Բոցը այնպիսի կազային նիւք մըն է որ մինչեւ բուսաւոր ըլլալու չափ տաքցած է :

— Պետք է կազային նիւքոյն աաքուրիսնը հարիւրամասն ջերմաչափին գեր 600 աստիճանին հասնի. վասն զի որ եւ իցէ բան մինչեւ որ այն աստիճանի տաքուրին չունենայ՝ լոյն չհաներ :

Ինչեն է որ նիւքերէն ումանք միշտ բոց հանելով կայրին, ումանք ալ ոչ երեք բոց կընանեն :

— Ա՛յ եւ իցէ հաստատուն մարմին որ կազ դառնալու յատկուրինը չունի՛ կրակին ուժով էլքիարմիք, բայց ոչ երեք բոց կընան. անոր ներնակ' որ եւ իցէ կազային մարմին, կամ կրակով կազ դառնակ էլքով մարմիններ, միշտ բոց հանելով կրակուն :

Ճապիք մը բոցյն կազմուրինը բացանքէ :

— Ճապիք չորս մաս ունի.

Ա. Խարիսիս, անոր մեջ կերեւնայ պատիկ բաժակ մը՝ ծուխ կապոյտ գումառ :

Բ. Կերոն, որ մուր միջոց մըն է, եւ զիւրաւ կերեւնայ փայլուն պարուտակին մեջէն.

Գ. Փայլուն մասը (կամ բուն բոցը), որ կերոնական մասին չորս դին պատած է.

Դ. Վերջին կամ զրոխ պարուտակը որ այնչափ բռսաւոր չէ. անոր մեջ կազ բուրովին կայրի, եւ տաքուրիսն ալ աւելի սաստիկ է :

Բոցին խարիսուս ինչն համար մուր կապոյտ է :

— Վասն զի նախ՝ այն մասին մեջ աւելի շատ գուրշի ու կազ կայ :

Երկրորդ, անոր տաքուրիսնը ոչ երեք կընայ շատ սաստիկան, վասն զի այն մասին մեջ ճարալը կամ մոմը աւելի սաստուրիսամբ կայրի ու կըցնի :

Երրորդ, անոր մեջ խիստ քիչ ածխիկ կայ բորբոքած կամ կրակ դարձած, որ բոցյն դեղին զոյն տուողն է :

Բորբոքածն ինչ է :

— Մարմին մը բորբոքման մեջ կամ բորբոքեալ կըսուի երբ այնչափ տաքցած ըլլայ որ ներմըկի :

Կարմիր տաքուրիսնը հարիւրամասն ջերմաչափին 525 աստիճաննեն կրսկի, իսկ մերմակ տաքուրիսնը 1500 աստիճաննեն : Մինչեւ նիմա տեսնուած խիստ սաստիկ տաքուրիսնը հարիւրամասն ջերմաչափին 15,941 աստիճանն հասած է :

Բոցյն կեղրոնք ինչն ծուք զոյն ունի :

— Վասն զի նախ՝ անոր մեջ կազեր կան որ պատրուզին կելլեն ու ամենեւնին չեն այրիր :

Երկրորդ, այն կոտրին վրայ շատ մը ածխիկ կընատի որ շայրի :

Ինչեն է որ բոցյն կեղրոնք եղած կազերը չեն այրիր :

— Վասն զի օդոյն նետ հաղորդակցութիւն չունին, եւ արուածը կամ կիզումը միշտ բրուածին կուզք որ սնունդ առնեն :

Ինչեն է որ կեղրոնին չորս զին պատած բուն բոցը ամեննեն առնի լուսաւոր մասն է :

— Վասն զի անոր մեջ նստած ածխիկը ամենամանը է եւ բորբոքման մեջ կըլլայ, որով բոցն ալ աւելի պայծառ ուուրին կունենայ :

Ինչո՞ւ համար բոցյն դրս պարուտակը այնչափ լուսաւոր չէ որչափ անկեց ալ ներս եղած կոնածեր :

— Վասն զի անոր մեջ բորբոք ածխիկը խիստ շատ կըխանուի օդոյն բրուածնին նետ, եւ ածխային բրու. կըզանայ. անով է որ բոցին ածխոր աւելի ալ տաքուրին կունենայ : Քանի որ ածխիկը ինքիրմէ այրի ու կազ դառնայ՝ բոցն ալ պայծառուրինը կըկորսընցըննէ :

Ինչեն է որ պատրուզին ծայրը երեք երկլեցած կամ ծռած է այն ծայրը կարմիր կըլլայ, եւ մեկակ կոտրը սեւ կըմնայ :

— Վասն զի միայն պատրուզին ծայրը կըդպիք օդոյն բրուածնին, եւ անոր նետ խառնուելով կըկարմիք :

Բոցյն ամեննեն տաք մասը՝ պետք չէ որ անոր ամեննեն լուսաւոր մասն ալ ըլլայ :

— ԱՀ. Կեղրոնին չորս զին պատող մասը ամեննեն լուսաւորն է. բայց վերջին պարուտակը, կամ բոցյն դրս երես աւելի սաստիկ տաքուրին ունի :

Ի՞նչ է լոյսը :

— Լոյսը լուսաւոր երեք կամ որդիքի ըսուած նեղանիւրին ծածանմունքն է որ մարդուս աշխին ջերերուն կըզարնէ :

Կանքեղին կամ ճրազին բոց ինչն է որ լոյս կուտայ :

— Վասն զի ինչպիս որ զետի մը մեջ նետուած քարը ջրին երես կըճածանէ, այսպէս ալ այն բոցը երերին վրայ ծածանմունքը մըր աշխին կըզարնէ՝ լոյս կըսանենք :

Երերին ծածանմունքը նեչ կըպավ կընան լոյս պատճառեն:

— Ինչպէս որ մընուրտի օդոյն ծածանմունքին կամ բրուածնին որ մարդուս ականջին կըզարնն՝ ծայն կըպատճառի, այսպէս ալ երբոր երերին ծածանմունքը մըր աշխին կըզարնէ՝ լոյս կըսանենք :

Ի՞նչ է արփին կամ լուսաւոր երեք ըսուածը :

— Ամենարարակ նեղանիւր մըր որ ամեն տեղ կըմտնէ, եւ աշխարհն ամեն բաներուն չորս զին պատած է :

Այս վարդապետուրինը բուրովին համոզիչ պատճառներ չունի, բայց մինչեւ նիմա տրուած մեկնուրիւններուն ամեննեն լաւը կերեւնայ :

Ինչեն է որ բռնկած կանքեղը կամ ճապը կրվառի կայրի :

— Վասն զի բռնկած պատրուզին տաքուրենեն եղջ կրլուծովի և դիւրավառ կազեր կրդառնայ որ օղոյն բրուածնին հետ կրմիանան :

Մոմք, ձերը, ձարպը ինց տեսակ կազեր կրդառնան տաքուածումք :

— Ա. ճրագին ջրածինը օղոյն բրուածնին նետ խառնուելով՝ շրի գուրշչիք կրդառնայ .

Բ. ճրագին ածխիկը օղոյն բրուածնին նետ միանալով՝ ածխային բրու կրդառնայ :

Մոմք, եղն ու ձարպը մուր տեղ կրլուծուին :

— Պատրուզին մեջ, պատրոյզն ալ այրենովը՝ այն խողային նիւրերուն աւելի դիւրա լուծուելուն պատճառ կրլայ :

Ինչ կերպով մոմք, եղն ու ձարպը մինչեւ բոցոյն մեջ կելին :

— Պատրուզին թելերը ներանման խողովակներու տեղ կրլունեն, և նախած պարարտուրինը անդադար դեպ ի վեր կը հանին :

Հերանման խողովակ կրտուին ամենարարակ խողովակները:

Ինչեն է որ աղեկ կրակին կամ լաւ ճրագին բոցը բաց դեղին գոյն մը ունի :

— Վասն զի այն բոցին տաքուրինը բաւական սաստկուին ունի որ կարենայ բուրուզին այրել վառելիքներուն մեջի ածխիկը որ բորբոք կրլայ :

Ինչու համար սաստիկ տաք բոցը զերեկ մերժակ է :

— Վասն զի ածխիկը բուրուզին բորբոք կրլայ անոր մեջ: Ճրագի մը բոցը ինչն համար տաք է :

— Բոցոյն տաքուրեներ պատճառ այն ջերն է որ կազերուն կամ դիւրավառ շողիներուն օղոյն բրուածնին նետ միանալով կելիք :

Ինչեն է որ ճրագին բոցը միշտ դեպ ի վեր կրաքարձանայ :

— Վասն զի շորո դին եղած օղը կրտաքցնէ: անիկայ ալ շուտ շուտ քարձանալով՝ բոցն ալ իրեն նետ կրքաշի կրտանի :

Ինչու համար ճրագի բոցին վերի ծայրը սուր է :

— Վասն զի գուրշչիներուն կոնաձեւը՝ քանի որ քարձանայ աւելի կրյորի կրտանի. անով հարկաւ բոցոյն տաքուածուրինն ալ համեմատարար կրտանի :

Գուրշչիներուն այրելը կամ հատնիք՝ անոնց շողի ու ածխային բրու դրանակն է :

Ինչեն է որ ճրագին բոցին անոր վրայ բռնուած ապակին խուփը կրրչի :

— Վասն զի խողային նիւրոց ջրածնին՝ օղոյն բրուածնին նետ խառնուելով՝ ջրային գուրշչի մը կրծեւանայ, և այս գուրշչին երբոր բոցին վրայ ապակի մը բռնես՝ անոր վրայ կրիտալիք ու կրտանայ, այսինքն շուր կրդառնայ :

Զրոյն կազմուրեան մասերն են՝ բռնուածուելն իրարու նույ բաղադրուած բրուածին և շրածին :

Ինչեն է որ երդ ճրագի մը բոցին վրայ բռնես ձեռքը՝ աւելի տաքուրին կիմանաս քան թէ երդ վարի կրդմը կամ քովինտի բռնես :

— Վասն զի դեպ ի վեր եղող տաք օղը՝ բոցին վրայ բռնած ձեռքի կրտուչի. բաց երբոր ձեռքը բոցին վրայ կրդմը կամ քովինտի բռնես, միայն ճառագայթինալ ջերմուրինը կրզաս :

Ճրագին բոցը դեպ ի ամեն կրդմը լուսոյ ճառագայթներ կարձրկէ. բայց մարդուս ձեռքը երբոր բոցոյն վրայ յրանուի, ոչ միայն այն ճառագայթներուն տաքուրինը կրզաս, այլ ևս տաքցած օղոյն վերընքաց յորձանքին կրմանդիպի :

Ինչեն է որ ճրագի կամ կանքեղի մը բոցը երբոր ձարպը կամ եղը հատոնելու վրայ է՝ յանկարծ յանկարծ լոյս արձեկելով կրպագըլայ :

— Վասն զի դիւրավառ կազերը միակերպ բնդունելին կը դադրի. ուստի երբոր պատրուզին խողային նիւրեր հասնին՝ յանկարծակի կրփայի, իսկ երբոր պակսին՝ բոցը աներեւոյք կրլայ :

Ինչեն է որ ճրագին բոցը երբոր ֆէխը՝ կրմարի, ու վշտած կրակին պէս ոչ կարծարծի և ոչ կաւելնայ :

— Վասն զի ճրագին բոցը խիստ պդտիկ պատրուզի մը վրայ ամփոփուած է, և թերեւ վշտածքով մը կրնայ անկեց յաժմուիլ. ևս որովհետեւ բոցը տեղ մը չունի որ կինայ ու դիմանայ՝ պէտք է որ մարի :

Ինչեն է որ երդ պատրուզ մը դեպ կարմիր և մրան վիշելով կրնայ երբեմն նորեն վառիլ :

— Վասն զի շնչովի օղը շուռ մը կրծրուի դեպ ի կարմիր պատրուզին վրայ, օղոյն բրուածնին ալ կրբունկերն զինքը ինչպէս թէ այն պատրուզը կրտակ կարմրցած վայտ ըլլար :

Ինչու համար կարմիր պատրուզը օղոյն չրունկիր մինչեն որ վրան շվրչի :

— Վասն զի թէ որ թերնով շվրչի՝ բաւական քրուածին բրուածնին բարանի վրայ :

Ինչեն է որ նոր մարած ճրագին պատրուզը միշտ դիւրա կրունկի :

— Վասն զի աղեկն տաք է. և թիզ մը աւելի տաքուրին աւենելուն պէս՝ նարի և որ բռնիկի :

Ինչու համար թիզ մը տաքուրին աւելցուելով՝ նոր մարած բոցը նորեն կրբունկի :

— Վասն զի մոմին կամ ճրագին շրածին նորէն դուրս կրտանի կրտանի :

Ինչեն է որ սնկով շինուած քարակ պատրուզը աւելի շուռ կրմարի քան թէ քանակակ պատրուզ ունեցոյն կանքեղ :

— Վասն զի սունկը աւելի կամաց եղ կրծրէ: քան թէ քարմասկը. և որովհետեւ խիստ թիզ դիւրավառ կազ կրտանայ, բոցն ալ պդտիկ կրլայ ու շուտ կրմարի :

Ինչու համար աւելի դժուար է փշելով մարի բամակակ պատրուզին բոցը՝ քան թէ սնկով շինած պատրուզինը :

— Վասն զի բամակակ սունկին աւելի շուտ կրծրէ: նախած եղը. և որովհետեւ բամակակ բոցին աւելի շուտ դիւրավառ կազ կրտանայ, անոր համար իրեն մարին ալ դժուար կրլայ:

ՏԵՍՍՐԱՆՔ ԵԿՐՈՊԱՅ

ԱՐՈՒԵՍՏ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ :

Գաղղիացի մատենագրին մեկը իրաւամբ քսած է թէ Տպագրութիւնը մարդուս մտքին զինարանը (Ճէպճանէն) է : Քանի որ այս արուեստը չէր հնարուած, այսինքն մինչեւ ասկէց չորս հարիւր տարի առաջ, զիրք մը ձեռք բերելը շատ դժուարութեամբ ու շատ ստրկով կըլլար. որով զիրք շարադրողին կարելի չէր յուսալ որ իր գրուածքը բոլոր աշխարհնք տարածուի քիչ ժամանակի մէջ, կարդալ ուզողին ալ ամենազուար քան էր ուզած զիրքը ունենալ : Գաղղիոյ բազաւորաց մատենադարանին մէջ այն ատենները հազար կտոր զրքէն՝ աւելի չկար. եւ սակայն զարմանք կերենալ եղեք ամենուն մեկ զրատան մէջ այնչափ զիրք գտնուեիլը. իսկ հիմայ Փարիզու միայն կայսերական մատենադարանին մէջ մեկ միլիոն երկու հազար կտորեն աւելի զիրք կայ, բոդ ուրիշ հրապարակական զրատունները, որ քան հատի չափ են : Գարձեալ, միայն Գաղղիոյ մէջ՝ տարի տարուան վրայ տասուերկու հազար տեսակ զիրք կըլլապուի, ամեն մեկ զրքէն ալ չորս՝ հինգ՝ տասը՝ քան եւ մինչեւ յիսուն հազար օրինակ : Ասկէց ալ աւելի շատ զիրք կըլլապուի Գերմանիա, ինչպէս նաև Անգլիա, Ամերիկա, և այլն : Աւստի եւ գարմանք չէ որ տպագրութեան արուեստին հնարուելին ի վեր այսչափ յուսաւորւեցան եւրոպայի ազգերն ու մեծամեծ յառաջդիմութիւններ ըրին ամեն քանի մէջ :

Նոյն իսկ մեր ազգին վրայ գալով, կրնանք համարձակ ըստ թէ այս արուեստը չըլլար եւ, անշուշտ իր մատենագրութիւնն ալ՝ լեզուն ալ պիտի կորուեր. և թէ որ այսօրուան օրս արեւելեան ազգաց մէջ ու բոլոր աշխարհիս վրայ գուարքերեւ համարձակութեամբ կրնայ երեւնալ ու պարծիլ իբրեւ ուսումնաւեր եւ յառաջդեմ ժողովուրդ, տպագրութեան արուեստին իր մէջ չափաւորապէս ծաղկած ըլլալն է : Վենետիկյ, Վենենայի, Կոստանդնուպոլսոյ, Զմիւնիոյ, Մուգրուայի, Կալկարայի, Թիֆլիզու և ուրիշ քանի մը քաղաքաց հայերենազիր տպարանները թէպէտ եւ զեր ազգին կարօտութեանը համեմատ

գրքեր չեն հաներ, բայց մինչեւ հիմա նորատիպ գրքերուն նետ զնեսէ աւելնայէն կրգուշակուի յայտնապէս որ ազգին ընթերցասիրութեանը նայելով՝ տպագրութիւնը պիտի ծաղկի, տպագրութեան ծաղկելովն ալ ընթերցասէրք պիտի շատնան :

Առ այժմ երկու քան կայ որ այս յառաջադիմութեան աւելի յաջողութիւն գտնելուն մեծապէս արգելք կըլլան մէշերնիս, մեկն է զրաբառ լեզուին ուսմանը զեռ ինչպէս որ պէտք է դիրացած չըլլալն՝ շատ գրքերու քիչ կարդացուիլը. որ երկ աշխարհաբառ գրուած ըլլալին՝ յայտնի է թէ շատ աւելի կարդացող պիտի ունենային : Մէկալը՝ եղած գրքերուն չափազանց սղութիւնը. որով ոչ միայն աղքատները գուրիկ կըմնան զիրք եւ օրագիր կարդալու ակնկալութենն, այլ և չափաւոր կարողութեան տէր մարդիկ՝ ընթերցասիրութեան համը առած չըլլալով՝ կըժուարին այնչափ ստակ տալու եւ մեծանատոր գրքեր զնելու : Այս երկու արգելքին ալ դէմ այլ եւ այլ հնարքներ կրնան քանեցուիլ, որոնց վրայ թերեւս ուրիշ անգամ ստիր ունենանք խօսելու :

Յայտնի է որ տպագրութեան արուեստը 1440ին ատենները հնարեց Ցովիաննես Կուրքենապէրկի՝ որ Գերմանիոյ Մոգդենտիա կամ Մակրոնցա (Մայնց) քաղաքը ծնած էր, և Սրբապուրիկ մէջ իր զիւտը ի գործ դրաւ՝ Ֆաւստ և Շեֆթեր անունով երկու ճարտար մարդկանց օգնականութեամբը : Բայց այս արուեստը քանի գնաց կատարելագործուեցաւ, և մինչեւ հիմա ալ նոր նոր զիւտերով զանազան կատարելութիւններ կառնու՝ մաքրութեան, դիւրութեան, փառառութեան, ամենութեան եւ արագութեան կողմանէ :

Եւրոպայի մեծամեծ տպարաններուն զործունեութիւնը տեսնելու արժանի քան է, մասնաւանդ քանի որ շոգեգործիով տպագրութիւնը հնարուած է. այսպէս որ մեկ արագագիր մարդու մը մեկ շաբարուան մէջ հազիր գրել կրցած քանեն՝ մեկ ժամուան մէջ մինչեւ վեց հազար օրինակ կրնայ տպուիլ :

Հոս դրուած պատկերին իրեւ բացատրութիւն մը ընկու մտքով՝ կարգա մը եւ կարճ խօսքով հասկրցընենք զգիտցողներուն թէ այս նրաշախ արուեստը ինչ կերպով կը բանի : Եւ նախ այս ըսենք որ տպագրութեան գրերը կամ տառերը բափելը գրաձուին բանն է : Գրերուն նիւքը երեք տեսակ մետաղ է, այսինքն կապար, ծարիր, եւ անագ, մասնաւոր համեմատութեամբ մը իրարու իւսու խառնած . այն նիւքեն գրաձոյլը կառնու տաք տաք կը լեցընն կաղապարի մը մեջ, ուր որ տառին պղնձէ, մայրը դրուած է, եւ կապարեայ տառը կը բափուի՝ քանի մը գծաշախ երկայնութեամբ, մեկ ծայրը տառ ձեւացած դեպ ի դուրս. եւ այնպէս հազարաւոր ու բիւրաւոր բազմութեամբ կը բափուի ամեն մեկ տառեն :

Տպագիրը կառնու այն տառերը վեհակ ըստած խորշ խորշ տափակ սնտուկի մը եղած բշխներուն մեջ կը բաժնէ, ամեն տառ մեկմեկ բջիջի մեջ, այսինքն մեկուն մեջ ա, մեկալին մեջ բ, մեկալին, եւ այն : Երբոր գրուածքի մը խօսքերը շարել կուզեն, զրաշարը փերակին առջևու կը կենայ, գրուածքը դիմացը կը դնէ, ձախ ձեռքովը զրաշարոցը կը բռնէ, որ երկըրէ քանոնի ձեռվ գործիք մըն է՝ երկու կողմի շրբունքը բարձր, եւ աչ ձեռքովը փերակին մեջն մեկիկ մեկիկ կառնու պկառ եղած տառերը, գրաշարոցին մեջ կը շարէ. այնպէս որ դիմացի ձեռագրին խօսքերը կարգա շարուած կը լիւան՝ շրջուն դրիւք, որ երբ բորի վրայ տպուին՝ շիտակ կը լիւան : Մեկ տողը լմբնալին ապէս՝ գրաշարը կը սեղմէ շարուածքը, տողամէշը ըստած տափակ կապար մը կը կը բռնէ անոր ու երկրորդ տողը կը շարէ, յետոյ երրորդը, չորրորդը, եւ այն : Գրաշարոցն որ լիցուի, շարուածքը կառնու տափակ տախտըկէ գործիքի մը վրայ կը դնէ որ պնակն կը սուի, չորս դիւն կը կապէ տառասանով որ գրերը

ըրափրը կին . յետոյ բանաքի զլանը կառնու անով շարուածքին վրայէն կանցնի կը սեցընէ. բերեւ կերպով մը բրջած բուղը կը տարածէ վրան, ու վրձինով մը կամաց կամաց կը զարնէ, կամ թէ մամուլէ կանցընէ, եւ այնպէս կը տպուի սրբազութեան փորձ ըստածքը : Մասնաւոր մարդիկ կան սրբազրիչ ըստածք՝ որ այն փորձերը կը կարդան, ու մեջի սխալները բորին լուսանցքը՝ այսինքն եղերքը կը նշանանեն. գրաշարն ալ յետոյ այն բորին վրայ նայելով՝ իր շարուածքը կը շատիկ : Անկէց ետքը Երես բաժնողները կառնուն այն շարուածքը, ու երկըրէ շրջանակի մը մեջ հաւասարաշախ մեծութեամբ երես երես կը տեղաւորին՝ տպուելու բորին կամ գրքին մեծութեանը համեմատ, չորս կամ ութը, տասուերկու կամ տասնթվեց երես. որով գիրքն ալ կը լիւայ քառածալ, ու բածալ, եւ այն : Բայց այնպէս կը տեղաւորէ ամեն մեկ երեսն որ երբ ամրող բերրը ծայուի՝ երեսները կարգա գան իրարու ետևէ :

Սրբագրութիւնները լմբնալին ետեւ՝ շարուածքը շրջանակով հանդերձ կը դրուի մամուցի մեջ, ու բանաք քսելին ետքը՝ վրան թերը մը բուղը կը տարածուի ու կը տպուի, ամեն մեկ բերդին տպուելին առաջ միշտ բանաք քսելով շարուածքին վրայ :

Տպուած բերբերը չորցընելին ետեւ կը ժողվեն, բորակազմ կը նեն, եւ կամ այլ եւ այլ զեղեցիկ կազմերով կը կազմին :

Այս բացատրութիւնը որչափ ալ համառօտ լիւայ, լուսանք թէ պատկերին մեջի ձեւերովը բաւական լաւ հասկըցուի, վասն զի աւելի տեղնիտեղը բացատրելու համար երկար ու մանր ստորագրութիւններ ընելու հարկ պիտի ըլլար. մեր միտքը այն չէր, այլ այս հիմնալի արուեստին գործադրութեանը վրայ ընդհանուր գաղափար մը միայն տալ ընթերցողաց :

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ ՊԱՏԿԵՐԻՆ.

1. Տպարան.
2. Գրաշարք.
3. Գրաշարոց.
4. Տողամէջ.
5. Պնակիտ,
6. Շարուած տող.
7. Ուրածալ ձեւ, 16 երես.
8. Թանաքի սեղան.
9. Գլանք եւ քանաք.
10. Մամուլ.
11. Կապար, Անագ, Ծարիր.
12. Չոյլ խառնուրդ որով տառեքը կը բափուին.
13. Կապարեայ տառեք.
14. Փորագրուած փայտ.
15. Փայտին վրայ բափուած կապար.
16. Երես բաժնողներ.
17. Սրբագրիչ.
18. Կազմաքարք.
19. Շոգեզործիով բանող մամուլ.
20. Զանազան գրքեր.

Հ Ա Յ Ա Զ Ե Ա Ն Թ Ա Ն Գ Ա Բ Ա Ն

Ս Պ Ե Բ Ե Բ Ա Գ Ր Ա Տ Ո Ւ Խ Ե Ք

Ուստի սեպանականութիւն եղեւ Տոնմին Բագրատունեաց՝ Սպեր հինգերորդ զաւառ Բարձր Հայոց, և ոքափ եկաց մնաց ընդ տանուտիրական իշխանութեամբ նոցա:

Մեծն Արշակ Պարքեւ պատերազմօք խորտակալ զՄակեդոնացւոցն իշխանութիւն, որ զԱսորեստան ունէին, նուածեաց ընդ իւրեալ զԱսիա, և բազաւորեցոյ ի վերայ Հայաստանեաց զեղրայր իւր զԿաղարշակ քաջան և զխոնիմ, տրւեալ նմա սահման զարեւմուս և զիւսիսակողմանս իւրոյ աշխարհակալութեան. — և այն ցորդայր. — « Արշափ միտք քո, ասէ, և քաջութիւն հասանեն. զի սահմանք քաջաց՝ զինն իւրեանց. որքան հաստանէ՝ այնքան ունի : » (Մովս. Խորեն. զիրք Ա., զլ. Բ.) :

Ուստի Վաղարշակ ի տոհմէ Արշակունեաց առաջին բազաւոր կարգեալ Հայոց 149 ամօք յառաջ քան զՔրիստոս, և ուեւ զԵրկիր իւր հատեալ ի դրացեաց, կամ զնոսա նեղիչս բնակչաց Երկրին իւրոյ. կամեցաւ ընդարձակել զսահման իւր, կամ ընկճելով զնոսա՝ տայ խաղաղութիւն սահմանաց իւրոց :

Քանզի որիշ եր Մակեդոնացւոցն այն պետութեան միւղ, որ զՄեաւ ծովուն եզերօք կողմանցն Ասիոյ և Եւրոպիոյ՝ տեղակալեալ ունեին, և զուցէ տարածեալ ի վեր անդր առ սահմանօք մեծին և փոքրուն Հայոց՝ զրաւեալ եին աշխարհն ինչ ի բնիկ սահմանացն Հայոց, կամ նեղեալ տազնապէին զնոսա : Ուստի զրէ նա ինքն Խորենացի. « Պաղիկա, Պոնդոս, Փոխւզիա, Մածաք, և այլք, ոչ զիտելով զիամ պատերազմին Արշակայ, առ Մակեդանացւոց պետութիւնն զմիաբանութիւն դաշանցն հաստատուն պահէին : » (Գիրք Բ., զլ. Դ.) :

Եւ քանզի քաջն Վաղարշակ ի մեծեն Արշակայ ազատութիւն առեալ եր, և սահման հատեալ եր ինքեան « Յարեւմուեայ Ասորոց և զՊաղեստին և զԱսիայ, և զամենայն միշերկրեայս, զթիտալիա ի ծովին Պոնդոսի մինչեւ ի տեղին՝ ուր Կաւկաս յարեւմտեանն յանզի ծով, և զԱտրպատական : » (Գիրք Ա., զլ. Բ.) : Ուստի արին Վաղար-

շակ տեսեալ զայնածաւալ Երկիր իւրոյ իշխանութեան նեղեալ, ձշդեալ և յապաւեալ ի դրացեաց և յոտարաց, կամեցաւ զսահմանս իւր որոշել :

Զօրս զումարէ իւրոց անտի զորս երեր ընդ իւր, և ի քաջաց և ի զօրաւորացն Երկրին Հայաստանեաց. արշաւէ զնայ « Հասանէ առ սահմանօքն Խաղունաց : » (Գիրք Բ., զլ. Դ.) : Եւ այսպէս յաղրութիւն մեծ կանգնեաց Վաղարշակ արքայ ցծովեզերեայս Պոնդոսի, ի վերայ գաւառաց գաւառաց, և փակեաց ի ծոց աշխարհակալութեան իւրոյ բաց յայրց՝ զիատեալ մասունս ի Տայոց աշխարհնեն, և ի բարձր Հայոց, յորոց մի է Սպեր՝ դրացի Խաղունաց և նզերայ :

Այս Սպեր՝ զորմէ, ևն բանք մեր աստանօք ի մասնաւորի, և ծագ հայերեն խօսից, այն է աւարտ Հայաստանեաց յարեւմուտս կոյս՝ Խորենալ ի նիւսիս, և սահմանակից նմին են Խաղունիք և Եգերք :

Զիիտեմք թէ յանժամ ցորչափ տարածեալ ձգէր Սպեր գաւառ. յաջակողմն ձորսի զետոյն եւեր ձգեալ եղանէր մինչեւ ցԿարին ի հարաւ, և անտի իշանէր մինչեւ ի գետսն իշեալս յօգնականութիւն ձորոխայ յարեւելս կոյս, յորս փակին և այլ մասնաւոր վիճակը և գաւառք փոքրունք :

Կամ թէ ընդարձակեալ ձգիւր Սպեր և անդր եւս քան զձորսի, և փակէր զոնէ զմասն ինչ Խաղունաց, յորում ընդ Բայրերդոյ են և Ստորին դաշտ, և տեղին անմատոյց այժմս անուանեալ եւորի փարաքէյ :

Այլ քանզի սահմանք Հայաստանեաց՝ որպէս յայլ կողմանս՝ նոյնպէս և յայս կոյս չեն քաջ ձշդեալ ի նախնեաց, զայս միայն կարեմք ասեէ, թէ յաջակողմն ձորոխայ է Սպեր, ուր կայ աւանն որ այժմս է իսկ տեղի բնակութեան գաւառապետին, զորմէ աւանդեն բնակիչքն լինել « Թագաղիր Վաղաք. » և այն պարտ է լինել, զոր Սմբատաւան կոչէ Խորենացին :

Բայց ըստ զօրաւոր լինելոյ Բագրատունեաց, ունեին և զձախակողմն ձորոխայ, ուր տեսաննի

դեռ նշանակիք գործածեալ հանքաց. զուցէ անդ և Պղնձեվանք, զոր տեսաք ի միջատակարանս զբոց :

Զիարդ եւ իցէ, թէ աշակողմն ձորոխայ միայնակ եւ երէ ձախակողմն նորմա համանգամայն՝ է երկիր Սպերոյ, զոր շնորհեաց արին Վաղարշակ հաւատարմին խրում Շամբայ Բագարատայ : Քանզի Վաղարշակ յորմէ նետէ առաքինանայր ընդ եղրօր խրում քաշին Արշակայ ի մրցմունս պատերազմաց Անորիս, կայր Շամբայ Բագարատ խր ինքեան հաւատարիմ սպասանարկու : Եւ իբրեւ այնպիսի՝ Վաղարշակ խնդրեալ առեալ էր յեղրօրեն խրմէ Արշակայ զիագարատ իբրեւ զայր պիտանի. զոր եւ յետոյ իսկ տարաւ ընդ իւր ի պատերազմ ի նախայիշատակեալ տեղիստ, յորս երեւի թէ զամենայն զպարտիս քաջարութեան եւ վաստակոց եցոյց Բագարատ առ Վաղարշակ . նա եւս առաւել ի տիրապետէ անդ խրում Սպեր զաւատի : Աւստի եւ արին Վաղարշակ ի վարձ ծառայութեան Բագարատայ կրկին ճոխացուցանէ զնա յաւերժական պարզեւօք, մի՝ ի դրան արքունի, եւ միւս եւս արտաքոյ. յորս եւ անսուերիս կարգաւ զայելեցին Բագրատունիք որդոց յորդիս :

Որ ի դրան արքունի սրատիւ եւ պերձութիւն Բագարատայ, այսպէս աւանդի ի Մովսիս Խորինացւոյ .

« Նախ եւ առաջին փոխարքին քարեաց համուռ ցանելով առնեն զօրաւորի և իմաստնոյ, որ « ի Հրեիցն Շամբայ Բագարատ, տայ նմա իշխանութիւն ազգաւ քագաղիր լինել Արշակունեաց, « եւ որ ի նմաննէ ծնեալ ազգ՝ լինել յանուն նորա « կոչմամբ Բագրատունի . որ եւ այժմ մեծ նաև խարարութիւն ի մէջ աշխարհիս : Քանզի այս « Բագարատ նախաձեռն ընծայ ըստ կամաց մաս « տոյց զինքն Վաղարշակայ յառաջ քան զպաւ « տերազմն Արշակայ ընդ Մակելոնացիսն : » Եւ յաւելու . « Եւ սա ի դրան Արքունի : »

Եւ այս, որպէս ինձ բուի, առ զանազանելոյ ի պատույն զոր արտաքոյ արքունի դրանն ունեին . ուստի յաւելու թէ « Եսկ ի ծայրս հայերեն « խօսից կրցմանակալ իշխան թիւրոց և հազարաց « յարեւմտից կոտ . » որ այն ինքնէ երկիրն Սպերոյ : (Գիրք Բ, գլ. Գ) :

Նաև ի գրտիսն է զրէ. « Նախ եւ առաջին օրի « նազրէ քագաւորն զինքն եւ զտուն իւր, սկիզբն « առնելով ի զլխոյն իւրմէ եւ ի քազէ : Եւ զիշել « ցեալն Բագարատ, որ ի Հրեիցն, շնորհակա-

« լուրիսն նմա վասն յառաջազդոյն անձնատուք « ձեռնտուութեան առ քազաւորն եւ միամտու « թեանն եւ քաջութեանն, զյառաջասացեալ « Տանուտերական պատիսն ազգին պարզեւելով. « եւ իշխել նմա քազ ի զոււխ գնել քազաւորին՝ « եւ կոչել Թագաղիր եւ Ասպետ, եւ առանց « ոսկոյ եւ ականց զիրտսեր մարգարիտն երեք « տակեան վարսակայ ածել՝ յորժամ յարքունիս « եւ ի տան քագաւորին շրջիցի : »

Սպաքէն այս ամենայն պատիսն ազգին Բագրատունեաց պարզեւեալ ի Վաղարշակայ՝ ձգեցան որդոց յորդիսնոցա, եւ ոչոք զտու քաց յերւանդայ՝ որ առանց քագաղիր լինելոյ Բագրատունեաց՝ քագաւորեաց :

Ի սոցանէ եղեն զբազում ժամանակս սպարապետք արքունի զօրաց, եւ առաջնորդէին ի պատերազմունս . ոմանք եւս խնամածուք եղեն որդոց քագաւորաց : Այլ զանազան պաշտամունք եւ պատիք տոնմիս երբէք երբէք ամփոփեցան . միայն քագաղիր ասպետութիւն սոցան երբէք ոչ քարձաւ, որպէս եւ ոչ կողմնակալութիւն կամ տանուտիրական պատիսն զոր ունեին ի վերայ Սպերոյ :

Բայց ինձ տարակոյս իմն ընդ առաջ եղանք : Զի իշխանն Բագարատ յազգէ էր Հրեից, եւ որպէս զօրէնս նրեւութեան՝ նոյնպէս եւ զազգասիրի ախորժակ ցրազմաղարեան ժամանակս անբերի կալս տոնմդ այդ ազգէ յազգ : Ապա առ իմն զլողմամբք Միջազեսաց մերձ ի քագաւորեալ տեղին երկիր կայուածոց ոչ խնդրեաց ի Վաղարշակայ իշխանն Բագարատ, այլ ընկալաւ զնպեր, որ քացազգի յոյժ յոյժ ի Հրեաստանէ . որով եւ նուազ կարեք բարերարել խրումն ազգի եւ հայրենոյ : Հնար է կարծել թէ ի պատերազմունս Վաղարշակայ զիրդմամբքս՝ Բագարատ ի Սպեր քազում քաջարութիւնս գործեաց, եւ քարենասոյց արքայն արժանի դատեցաւ տայ նմին ի վարձ զայս գաւառ . զի եւ քաւական զտցի ի ժամանակի պատերազմաց զօրս անտի զումարելոյ՝ որպէս անկ է Սպարապետի և մեծի նախարարի : Բայց ինձ բուի թէ ոչ անխորդպարաք Բագարատ զայս գաւառ ընարեաց, եւ յերկիր նուաւոր ձգելով զիւր քազուկ՝ քացատ լիւրոց հայրենեաց, տակաւիս ոչ մերչացաւ՝ ոչ ի դիտմանն առանձին շանամիրութեան իւրոյ եւ օգտի, եւ ոչ յազգաւոր պարտեաց : Քանզի ոչ անհաւան և ինձ զտու զոր իմաստասիրէ հետաքննին ոմն ննախոյզ, թէ անունդ Մովսիր յիշատակեալ ի տուրք զիրս՝

և նոյն ինքն Սպեր այս գաւառ, որոյ ոսկին բարեհամբաւեալ է, եւ անդր դիմելին վաճառականք ի Պաղեստինոյ և ի Հրեից՝ բառնալաանել զուլի և զարծար :

Ապա երկիր մի այսպիսի ցանկալի պարտէր լինել Շամբայ Բագարատայ, յոր շանասիրութիւնն ածէր զայլեւայլ վաճառս յերկրէ նուաստանէ, և փոխանակէր ընդ հանքացդ այդոցիկ. գուցէ և տօնավաճառ ի սմա կանգներ, ոչ միայն ճիխուրիւն եր երկիրն, այլ և զան մեծ քերէր կալուածաւեան : Նա՝ ազգայնոց իւրոց Հրեից ոչ սակաւ առնեք օժանդակութիւն, հանգուցեալ զնոսա ի պանդխոտութեան իւրեանց և յօտարութեան : Գուցէ և այլք ընդ ժամանակս ժամանակս տամբք և ընտանեօք եկեալ անդր բնականային, իրեւ յերկիր՝ ուր ազգակցի իւրեանց իշխանութիւն երեւէր :

Ոչ ինչ կարի տարադեպ իցէ զմտաւ ածել և վասն վաճառուցդ, զի զեռ ի սահմանս նորա քէ և լիափանեալ, այլ յայսնի նշանակըն նորին տեսանին : Աւանիկ ի Խաղուեաց յորում են Կիւմբիշխանա և Սիւրմենէ, գուցէ այսր ածեին ի բովս ի քաջ գտել, և ի վաճառ հանել. որով և յանուն տեղույս զնամբաւի հարեալ եր ոսկին և արծար :

Ի սեպհականել անդ Բագարատայ զՍպեր, հարկ լինեք զոմանս յիւրացն անդր առաքել ի վերակացութիւն և ի հարկանանութիւն . այլ և զօրս հանել յորժամ պէտքն պահանջիցեն. գուցէ և զրագումս յազգայնոց իւրոց՝ որք ընդ իւր եկեալ հասեալ եին՝ անդր փոխադրեաց ի բնակութիւն : Եւ զի օրենք եւս եին յԱրշակունիս՝ զմի եւեր որդի յաջորդ ի զանն բագաւորական պահել առ իւրեանս յարքունիս, իսկ զորդիս երկրորդական կանանց և հարձից այլուր փոխադրել : Որպէս յառաջ ըստ կարգելոյ Վաղարշակայ վասն նոցա որոշեցաւ երկիրն Հաշտենից . յետոյ առ Սրտաւազդաւ յաւելան Սղիովտի և Սորերանի գաւառքն, յորս փոխադրեալ արքայագունք ունեին երկիր, և մասն յարքունի եկամտից, և ոռմիկ արքունուտ, և անդ ազատորենկացեալ մնացեալ բազմանային իսերունդս : Այս օրենք գուցէ հասարակեալ եր և ի մեծամեծ նախարարս, մանաւանդ ի նոսա՝ որք յարքունի դրան ունեին պաշտամունս, և արտաքոյ երկիր սեպհական կալուածոց, որպիսիք ոմանք եին Բագրատունիք :

Ապա ինձ բովի քէ և տոնմդ այդ՝ բաց յայնց

որդւոց զորս առնուին ընտրանաւ յառաջին կաշեանցն որդւոց իրեւ անդրանիկի, զորդիս երկրորդական կանանց և զնարձորդիս առաքեին ի Սպեր, առանձին տալով նոցա եկամուտս յերկեն և զեղս կամ աւանս բնակութեան, ուր բազմացեալ սերեցան որդւոց յորդիս Բագրատունի ազգարանութեամբ : Իսկ զորս պահեին առ իւրեանս, եր առ ի պէտս յաջորդութեան յասպեսութիւն, ի բագադրութիւն, ի սպարապետութիւն յարքունիս :

Սյամկս ուրեմն Բագրատունիք զՍպեր սեպհականեցին, բայց և գուցէ ըստ պաշտամանցն հարկելոյ, որպիսի եր սպարապետութիւն նոցա, պարտաւորեին ոչ միայն ի բացուատ ունել երկիր, այլ և ի մօտոյ, զի դիւրաւ յաջորդեսցէ փոխանորդութիւն զօրաց ի պէտս պահպանութեան, և ի յանկարծական արշաւանս բշնամեաց առ ձեռն զօրս կուտել : Աւստի առ Վաղարշակաւ կամ առ յաջորդոք նորա ընկալան ազատութիւն Բագրատունիք մերձ ի բագաւորեալ տունն ունել զայլ երկիր : Զայս ոչ բացայացտ աւանդէ Պատմիչն քաջ, այլ ի բանից ինչ նորա քաջիկ առնումք ի միտ :

Յորժամ եր տուն բագաւորութեան Հայոց տակաւին ի Մծրին, Բագրատունին ննանս բագրակապ ասպետ և սպարապետ ամրաստանեալ եղեւ առ Սրշամ, իրը այն քէ ըստ ազգակցութեան և ըստ կրօնից մերձաւոր զոլով Հրեից, որպէս և տեղեւս իսկ ոչ յոյժ բացաձիկ, կուսակից ոմն և նոցա, և մնասակար բազին Հայոց : Սրշամ հաստատեալ ի նոյն կարծիս, քէ եւ ոչ ի սպառ անհիմն, մատնէ զենանոս ի տանջանս, որ և նա ի նեղ անկեալ՝ ազգատոնմիւն հանդերձ յանձն առնու բողուլ զօրենս հրեւութեան : Յետ այնորիկ դարձեալ հաստատեաց Սրշամ զենանոս յառաջին պատի բագադրութեան և սպարապետութեան, բայց ոչ վստահացաւ ինա ամենայնիւ. նեռացրոց զեա ի Միջագետաց, և զերենակողմանս Հայաստանեայց միայն հաւատաց ի ձեռս նորա : Որով երեսի քէ արգելս եղ տոնմին այնմիկ չունել շենս և աւանս, և բնակիչս յազգայնոց իւրոց ի կողմանս Միջագետաց . և նոքա պարտաւորեցան ի վեր անդր ստանալ զերկիր, այն եր երկիրն Բագրեւանդայ : Իսկ իրեւ փոխադրեցաւ տունն բագաւորական ի Մծրնայ յԱրշարատ, անդր ևս քան զՍպեր տարածեցին զկալուածս և զբնակիչս ի Բագրեւանդ, բող զմասնաւոր տեղիս՝ որք երրէք

երբեք պարզեւեցան նոցա, որպէս եւ զիարդ հարկն պահանջէք, զի բաւական իցեն ի մօտոյ եւ ի բացուստ զօր գումարել յօնականութիւն պատերազմի եւ ի պահանորդութիւն աշխարհին :

Իսկ վասն Սպերոյ ոչ ուրեք տեսանեմք նշանաբառն՝ թէ ի բաց բարձեալ իցէ ի տանուտիրական իշխանութենէ Բագրատունեաց. այլ միշտ յամենայն աւուրս Արշակունեաց ունեին, որպէս եւ յետոյ եւս բազմացեալ եւ տեղակալեալ սոցա՝ վարեցին զիշխանութիւն երկին :

Երեւի թէ Բագրատունի բազադիրք յարքունիս յաւետ կէին, բայց եւոչ ի սպառ յայլս բողուին զերկրին տնտեսութիւն. ինքեանք եւս ըստ պիտոյս պիտոյս զնային ի Սպեր ի բարեկարգել եւ ի բարգաւաճել, զոնէ յորժամ ի դրացի բնակչաց վտանգեր երկիրն : Որպէս ի մահուան Սանատրկոյ՝ Սմբատ Քիւրատեան բազադիր՝ ընտանեօք իւրովք զուա ի Սպեր ի շենն Սմբատաւան, որպէս զրէ Խորենացին ի գիրս Բ, ի զլ. Աչ. « Լուր առնելով դայեկի նորա Սմբատայ որդույ « Քիւրատայ Բագրատունոյ ի Սպեր զաւառի, « ի շենն Սմբատաւանի... առեալ զերկուս զըս « տերս իւր զՄմբատանոյշ եւ զՄմբատութին, « նստուցանէ ի Եայրերդի, արս քաշս բողլով « ի վերայ ամրոցին... եւ ինքն կնաւ իւրով եւ « սակաւ արամբք զայ անցանէ ի խնդիր ման « կանն Սրտաշխիսի : »

Երեւ բազաւորութիւնն Արշակունեաց յերկուս ներձաւ, եւ ի բաժնի Յունաց նստէր Արշակ, որպէս այլ ամենայն նախարարք մեր բողին էքին զամենայն երկիրն զոր ունեին ի բաժնի Պարսից, եւ անցին յարեցան յԱրշակ՝ որ նստէր յԵկեղեաց, նոյնպէս զուցէ եւ Բագրատունիք եկին ի Սպեր, բողեալ զԲագրեւանդ. նա զի Պարսիկը յարքունիս զրաւեցին զկարուածս նախարացն փախուցերոց :

Ինմին ժամանակի սպարապետ եր Արշակայ

Սահակ ասպետ Բագրատունի, որ եւ ըստ նախնեաց իւրոց պայազատ իշխան եւ հրամանատար Սպերոյ : Արշակայ պատճառանս զտեալ թշնամանալոյ ընդ Սահակայ, զգրգուեաց զբնակիչս Սպերոյ՝ կանգնել վասն նորա բողոքաւոր. զի զուցէ ինքնին հանել զնա ի տանուտիրական իշխանութենէ՝ չէր բաւական, բողոքով նոցահասանիցէ իւրում դիտմանն :

« Սպա յայնժամ եղեւ քսութիւն սուտ զնմանէ յազգականաց իւրոց ի Սպեր զաւառի : » (Գիրք Գ, զլ. ԽԳ. :) Քանզի տեսեալ Սահակայ զազգայինս իւր յարուցեալ իւր վերայ, եւ զրագաւորական տունն թշնամի ինքեան, փախուցեալ մեկնեցաւ ի բաժնէ Յունաց ի կողմն Պարսից առ Խոսրով, յորմէ ընկալեալ եղեւ ամենայն պատուով, եւ ոչ միայն սպարապետ կարգեցաւ, այլ եւ դարձուցան առ նա ամենայն կալուածք որ ի Բագրեւանդ զաւառի, հանդերձ այլ եւս աւանօք եւ ագարակօք յայնոցիկ ժառանգութենէ՝ որք առ Արշակայ զնացեալ մնացեալ եին ի բաժնի Յունաց : Իսկ թէ յայնմ հետէ ո ոք Արշակայ եկաց սպարապետ, կամ իշխանի վերայ երկրին Սպերոյ, չիք յիշատակեալ ինչ. բայց յայտ է թէ զոնէ իշխանութիւն Սպերոյ անց յայլ ոք երեւելի ի Բագրատունեաց : Նա զի եւ բազաւորութիւնդ այդ ի մահուան Արշակայ ի սպառ անհետացաւ. որպէս եւ յետոյ որ ի բաժնի Պարսից առկայժեան վառեր՝ եւ այն շիշաւ. որով եւ բազադիր պատիւ եւ սպարապետութիւն ի տանէ Բագրատունեաց բարձան : Յայնմ հետէ չկայր այլ եւս նարկ բնականալոյ ի Բագրեւանդ. ուստի բողին էքին ի սպառ զնա, եւ զնացեալ ի Սպեր ամենայնի զբնակութիւն հաստատեցին, եւ նմին բարեկալ վիճակի զտան հոգածու :

Փօրոս Վարդապէտ Պետրոսեան :

(Աւարտն բաւաշակայ ամսաբերքին :)

ՅՈՎՈՒՓ ԷՄԻՆ ԵՒ ԵԳՐՈՒՏ ՊՐԵԲ :

Անգդիոյ քաղաքագետ և պերճախօս մեծամեծներուն մէջ անուանի է Էտմընս Պըրք ատենարանը որ ծնած էր Տուպին Խոլանտայի մայրաքաղաքը 1750ին : Պատիկուց Լոնտրա եկած, և փաստարանուրեան ետևէ եղած ըլլալով՝ զանազան գրուածքներ հանեց, ու քիչ ատենեն համբաւը մեծաց իրեւ փիլիսոփայ և քաղաքագետ մարդ : Անգդիոյ խորհրդարանին անդամ ընտրուելեն ետև՝ հակառակորդաց կողմը անցաւ, Անգդիոյ տէրուրեան դէմ Ամերիկացոց ձեռնուու եղաւ, և զարմանալի ճարտասանուրեամբ դէմ կեցաւ Արեւելեան Հնդկաստանի Հասրինկս կուսակալին, որ իւր գօրուրեանը վրայ փառացած՝ շատ բռնուրիւններ կընէր հոն : 1790ին Գաղդիոյ մէջ պատահած մեծ խոռովուրեանը սաստիկ դէմ կեցաւ, և շատ մը ճառեր ու գրուածքներ հրատարակեց, որոնց մէջ զիշաւորն է « Խորհրդածուրինք ի վերայ Յեղափոխուրեան Գաղդիոյ » ըսուածը, որ շատ մեծ տպաւորութիւն ըրաւ նախ Անգդիոյ և յետոյ բոլոր Եւրոպայի վրայ : Պըրքի գրուածոց մեծ մասը հրատարակուելուն պէս զաղդիարէն ալ քարգմանուեցան . բոլոր գրուածքները 16 հատորի կընանին : Ինքը մեռաւ Պիքընսաֆիլտ քաղաքը 1797ին :

Արդ այս երեւելի անձը մերազնեայ Էմինեան Պ. Յովսեկին վրայ պատուաւոր յիշատակուրիւն մը ըրած ըլլալով իր գրուածքներէն մէկուն մէջ, արժան կընամարինք անոր և ուրիշ Անգդիացոց խօսքերուն հայերէն քարգմանուրիւնը դնել հոն իրեւ ազգային տեղեկուրիւն :

Պըրքին գրուածքը հրատարակող Անգդիացին ձերմս Փրայլը՝ այս ծանօթուրիւնը կաւեցընէ Յովսեկի Էմինեանին՝ և Պըրքին անոր հետ ունեցած յարաբերուրեանը վրայ .

« Այն ատենենները Պ. Պըրք դիպուածով մը Աւերձելյամսի պարտիգին մէջ ճանչուրուրիւնը ըրածուեայ ու կարգէ դուրս զարմանալի մարդու մը հետ որ բէպէտ և բնիկ արեւելցի ըլլալովը Անգդիացոցմէ շատ քարեկամուրիւն մը պիտի չսպասէր, սակայն այնպիսի կերպով մը առջեւն եւս, և այնպէս իւր վիճակին վեր խմասուրեամբ խօսեցաւ հետն որ մէկէն քարեկամացան անոր : Թէ որ քաղզը այս մարդուն քիչ մը աւելի

օգնած ըլլար, կրնար անջուշտ մեծանուն մարդկանց մէկն ըլլալ, ինչպէս արդէն համակուան մարդկանց մէջ շատ համարձակ կերեւնար : Պ. Գուլիկելմոս ձօնս այսպէս կըզքէ անոր համար (մայիս, 1786) առ Պ. Յովհաննէս Մաքֆէրսոն, երրոր դեռ անիկայ Հնդկաստանի ընդհանուր կուսակալն էր . « Էմինին վրայ ունեցած խնամոցդ համար արդէն շնորհակալ եղայ ձեզի . կադաշեմ ասկէց եսքն ալ նոյն խնամքը անպակաս ընէք . Անգդիոյ մէջ ալ շատ մարդ կայ որ շնորհակալ պիտի ըլլան ձեզի : Էմին այնպիսի ճարտար մարդ մըն է որ մէկը որչափ մնծ պաշտօն ալ տայ ձեռքը, անիկայ աւելի յստ կընամարի պատերազմին սաստկացած ու փանգաւոր տեղը մտնելը : »

Լորտ Թէյնմատուր, Պ. Գուլիկելմոս ձօնսին վրայ գրուած յիշատակարանին մէջ, Էմինին կինացը վրայ յաջորդ համառօտ տեղեկուրիւնը կուտայ .

« Քիչ մարդ եղած է որ Պ. Գուլիկելմոս ձօնսին յիշատակած էմին անունով մարդուն պէս տեսակ տեսակ փորձանքներու հանդիպած ըլլայ : Էմինը Պարսկաստանի Համատան քաղաքը ծնած էր հայ ծնողացմէ. մանկուրեան ատենը մեծամեծ քշուառուրիւններ քաշեց . հազին թէ պատանեկուրեան տարիքը մտեր էր, հօրը եւ աղքատցած ընտանեցը նետ Կաղկարա զնաց : Հոն առիթ ունեցաւ տեսնելու թէ Եւրոպացիք Ասիացոցմէ որչափ աւելի յառաջացեալ են զինուորուրեան, արուեստից ու գիտուրեանց մէջ, իրեն ալ սաստիկ փափագ մը եկաւ այն գիտուրիւններուն տեղեկակ ըլլալու. միտքը դրաւոր ինչ կուզէ ըլլայ՝ դէս ի Անգդիա ճանապարհորդուրիւն մը ընէ : Հայրը երկար ատեն իրեն դէմ կենալէն ետև վերշապէս ստիպուեցաւ զիշանելու . Էմին ալ միտքը դրածը կատարելու համար այս գեղեցիկ հնարքը բանեցուց, որ բոլոր ճամբորդուրեան ատենը Արեւելեան Հնդկաստանի ընկերուրեան նաւերէն մէկուն մէջ հասարակ հաւափարի պէս աշխատեցաւ : Անգդիա հասածին պէս, առանց ամենենին ատեն կորսնցընելու. միտքը դրած գիտուրիւններուն ետևէ եղաւ անլազարար . բայց փախմանին հասանելու չափ բաւական ստակ չունենալով՝ քիչ մը ատեն ետ մնաց, և ապրուստը ճա-

թելու համար հարկադրեցաւ ընտանեկան զբաղմունքներու և աշխատախի պաշտօններու պարապի : Բաղդը յաջողեցաւ որ երբ յուսահատելու մոտ էր՝ դիմուածով Ֆը Ռոքհրմալըրէնտի դժբին, յեռոյ ուրիշ ազնուական ու հարուստ պարոններու նետ ճանչորեցաւ և անոնց օգնականութեամբ փափազանացը հասաւ :

« Էմինին խելքը միտքը այն էր որ զինաշարժութիւն սովորի, յուսայով թէ անով իր նախնեաց երկիրին մեկ մասն ու կրօնքը Պարսից ձեռքեն ազատ : Գերմանիոյ մեջ Քրուսիացոց ու Անգլիացոց բանակներուն ծառայելեն վերջը, մար մը զտաւ ինքնինքը Հայաստանի լեռները ձգելու, Վրաստանի Հերակլ բազաւորին ծառայելու, և իւր հայրենակցաց սրտին մեջ աստուածաբաշտորեան եռանդը և պատերազմական քաջորդինը վառելու համար : Մեծ ցաւ եղաւ իրեն երբ տեսաւ որ անջափի դժուարութեամբ ձեռք գարկած գործը ստըլի պակասութեան պատճառաւ պարապ պիտի եղեւը. ուստի յուսահատեալ հարկադրեցաւ նորէն Անգլիա դառնայու : Հոն թէպէտ և մէկուն մէկալին օգնութեամբը ապրեցաւ, բայց իւր պաշտպաններուն ձեռնտուութեամբը ու յանձնարարութիւններովը վերջապէս կրցաւ մուսաստան երրալ, անկեց ալ պէս պէս տառապանաց և արգելքներու իւր քաջասրտութեամբը և համբերութեամբը յաղթելով զնաց Վրաստանի մայրաքաղաքը Թիֆլիզ : Այն երկրին ու Հայաստանի լեռներուն մեջ որը տարի բափառական պարտելեն և շատ մը վտանգներէ, քշուառութիւններէ անցնելեն եռքը՝ հարկադրեցաւ իւր ցնորական խորհուրդէն ևս կինալ, և իւր հօրը տունը Կալկարա դարձաւ : Բայց միշտ իր դիտաւորութիւնը կատարելու փափաքով և բնաւ չվախնալով զիսէն անցած վտանգներէն ու դժուարութիւններէն, երրորդ անգամ մըն ալ փորձեց միտքը դրածը ի գործ դնելու, և զնաց Պարսկաստան . բայց այն անգամ ալ յոյսը պարապի եղելով՝ նորէն Կալկարա դարձաւ :

« Էմին այն մարդն էր ուրեմն որ նետ զնեսէ հաւաքար, բեռնակիր, ծառայ եղաւ. ողորմութեամբ ապրեցաւ, ազնուականաց ընկերութեանը մեջ մտաւ, իշխաններէ ու բազաւորներէ պաշտպանութիւն զտաւ . մեծամեծ քշուառութեանց մեջ ալ զիտցաւ իւր պատիւը, սրտի անկեղծութիւնը, Աստուծոյ նախախնամութեանը վրայ ունեցած վստահութիւնը, և քրիստոնեութեան սկզբանց վրայ հաստատուն սէրը պահել, որոնց

մէջ ինքը մեծցած էր : Կալկարա բնակած ատենը իր կենացը մէջ զիսէն անցած դիպուածներուն պատմութիւնը նրաստարակեց. այս պատմութիւնը Պ. Գուլիկեմոս ձօնս համեցաւ աչքէ անցընել, և տառերու սիալները սրբազրեց՝ առանց ոմին դպչելու : »

Էմինը նորքհրմալըրէնտի դժբին առջեւ ելլելն առաջ Եղմոնտ Պըրքին նետ տեսնուեցաւ, որուն ինչպէս որ ըսինք՝ հանդիպեր էր պարտիզին մեջ: Քիչ մը ատեն խօսակցելն վերջը Պ. Պըրք զինքը իւր տունը նրաւիրեց : Էմին չգիտնալով թէ զինքը այնպիսի քաղաքավար կերպով, տուն նրաւիրողը ովկ է՝ աղաջեց որ շնորհք ընէ, անունը իրեն յայտնէ. պատասխան տուաւ Պ. Պըրք անուշուրեամբ մը ու ըսաւ . « Ծառաներնուդ անունն է Եղմոնտ Պըրք, ևս ալ ձեզի պէս իմ հօրս քովին փախատական որդի եմ : » Այս ըսկով Էմինին կէսուկի մը տուաւ ու ըսաւ . « Իմ պատույսիրայ կըսեմ, հիմակուան ունեցածս այսչափ է միայն . խնդրեմ որ ընդունիք : »

Երկրորդ օրը Պ. Պըրք Էմինին այցելութեանվաց, և խորհուրդ տուաւ իրեն թէ որ գրքերը պէտք է կարդայ : Ցետոյ առաւ զինքը իւր ազգական Պ. Գուլիկեմոս Պըրքին տարաւ . և մինչեւ երկուն տարի չմոռցաւ Էմին այն երկու անձանցմէ տեսած բարիքները :

Պ. Պըրքին նետ ճանչուրութիւն ընելէն ետեւ, Էմին քիչ մը մոոցաւ իւր կարօտութիւնը, և Անգլիա երբալու նպատակին հասնելու յուր օրէ օր կըմբըննար :

Էմին կըսէ թէ « Պ. Պըրք թէ որ զիս ատեն ատեն չմիտիրաքէր, բոլորովին յուսահատութեան մեջ կիյնալի . » բայց բարեկամը միշտ խորհուրդ կուտայ եղեւ իրեն որ յորը Աստուծոյ վրայ դնէ, և օր չէր ըլլար որ Էմինը տեսնելու չերքար : Նոյն ատենը գրքեր ալ կըշարադրէր . առաջին գրուածքը լետին լորտ Պօլինպորֆին նամակին հետևութիւն մըն էր, իսկ երկրորդը « Յաղազս Վաեմին և Գեղեցկին » ըստած ճառ մը : Բոլոր այս պատմութիւնը վերցին աստիճանի նշանաւոր է: Այն մարդասիրական ու վեհանձնական հոգւոյն համար որ մեր (Անգլիացի) ազգին պարծանք եղող առաքինի մարդուն յատկութիւնն է :

Անկեց շատաւարի եռքը Էմինին համար Հընդկաստանի մեջ շահաւետ միմակ մը զտնելու մտքով՝ Պ. Պըրք անոր զրած նամակին հետեւեալ պատասխանը զրեց .

« Առ Յովակի Էմին, ի Կաղեարա :

« Սիրեցեադ իմ եւ վաղեմի բարեկամ,

« Իրաւամբ կը մեղադրէք զիս որ ձեր գրերուն կանանոր կերպով չպատասխանեցի . բայց վասան եղիք որ ոչ կողակիցա եւ ոչ ես չենք մառցած զնեզ, որդիս այ իր բարեկամական ոլոցյնը չմոռցաւ ընելու ձեզի . անկեց ի զատ կը խնդրէ որ զինքն այ ձեր նին բարեկամներուն կարգը համարիք, թէ պետ եւ զինքը տղայուրեան ատենը միայն կը ճանչնար :

« Հնդկաստանի մեջ ոչ երբէք մեծ զործ մը ունեցեր եմ : Սնգամ մը լորտ Քլայլ միտրը դրաւ թէ ինձի երախտապարտ է՝ իրեն արդարացի ծանայուրիւն մը ընելուս համար : Իւր ինձի ցուցուցած բարեկամական յօժարուրիւնը ասոր միայն զործածէցի . աղացէցի իրէն որ հրամանոցդ համար յաս զինուրական տեղ մը զտէն : Այս բան 1772ին պատահեցաւ : Սուոյդ զիտեմ որ համակիս պատասխանը զրած է . բայց կարծեմ թէ այս ատենի իշխանուրեան մեջ զտնուող անձանց նետ աղեկ չէք . անկեց ի վեր Հնդկաստանի ներքին եւ արտարին կառավարիչներին մեկն այ չեղաւ որ ինձի նետ մասնաւոր բարեկամուրիւն ընէ . զայց մէջերնեն ունածք զտնուին որ նետ աղեկ այ չէն : Հնդկաստանի բարեկարգուրեան համար խորհրդարանին մեջ ունեցած գրագմունքներս բնականապես շատ համայ պիտի չըլլան անոնց, որոնց կառավարուրեան պակասուրիւնները շտկելը ինձի կիյնար : Իմ բարեկամներս նեղուրիւն կրեցին, եւ ես այ բան մը չվաստըկեցայ . եւ սակայն այսաւանը իւս աղեկ փոխարէն մը եղած կը լլար՝ թէ որ կարենայի Սնգիլոյ տէրուրեան Հնդկաստանցւոց վրայ դրու հարկը թիջ մը բերեցնել :

« Խոկ զուր, սիրելի բարեկամ, շատ տեղ շատ փորձաներներու հանդիպէք եք . միմա որ ծերացար, պէտք է թիջ մը հանգչիք : Ուրախ եմ որ բարի նօր մը ընտանիկան հաճոյը եւ մարուր խողմտանիք մը

միփրարուրիւնը փետուեցիք ու զտար . անկեց դուրս ամեն բան առերևոյր բարիք է :

« Քանի որ մեզմէ բաժնուեցար՝ շատ փոփոխուրիւններ եղան նոս : Ձեր բարեկամ նորրինմզըր-լենի դուրս մեռաւ . Ծներակ տիկիննը տակաւին ողջ է . երբոր զինքը տեսնեմ՝ զնեզ միտրը պիտի ծգեմ : Ուրիշ շատ փոփոխուրիւններ այ պատահեցան ձեզի նետ մանջուրուրիւն ընելիս ի վեր : Զնեզ Սէնք-ձեյմսի պարտիզին մեջ տեսած օրս որո՞ւ մորէն կանցներ թէ ատենով այս տէրուրիւնը Հնդկաստանի մեծ մասին պիտի տիրապետէ : Բայց տէրուրիւնները կը կանցնին ու կը կործանին . կայսեր գերի կիյնան ու կը կուրեան . կայսերուրիւնը ծախուն հանողները կայսերուրեան կը հասնին : Սակայն մենք ողջ ենք եւ բաւական խելք ունինք մեծամեծ արկածներու մեջ այ մասնաւոր կերպով միփրարուենու . եւ որովհետեւ մեծերը՝ որոնց համար այս բաներս եղած կերեւան, ասեցմէ բան մը չեն շամիք, ուրիշները պիտի հային որ օգոստ մը բային : Դուք շատ մը ազնուական մատածուներներու ենեւն եղար ու չհասար . բայց հիմա առելի յաւ եք՝ բան թէ ինչ որ պիտի սլլայիք երէ յաշողուրիւն զտնիք . վասն զի դուք պատուանոր, եւ առելի յաւ ըսեմ՝ երշանիկ մասնաւոր մարդ մին եք : Հաւատացէք որ եքէ առքիք մը զտնեմ՝ զնեզ չեն մոռնար : Որդիս եւ տիկինս կաղացէն որ զիրէնք մորեցնել չիննէք :

« Խնդրելով որ ընդունիք իմ մեծարանը եւ սիրոյ ողջոյնս, մնամ, ազնիւ . եւ վաղեմի բարեկամ ,

« Խոնար եւ հաւատացիմ ծառայ ձեզ
ԼՏՄՇՆՑ ՊՐՓ :

« 29 մարտի 1789 :

Թարգմանեաց յանդիական:

ՍՏՎՈՒ ՊՈԼԱՍՈՆԵԱՆ

Ա. Արև. Բագմ. Վարժարանին :

LA SOCIÉTÉ ARMÉNIENNE AU XIX^e SIÈCLE.

(Suite.¹)

A l'époque de la domination des rois rouméniens de Cilicie, plusieurs de ces princes, redoutant les attaques des sultans d'Égypte, déjà fatales aux colonies latines de la Syrie, implorèrent l'appui des papes, qui ne cessaien d'élever la voix en faveur des chrétiens d'Orient, même lorsque l'ardeur pour les croisades fut éteinte,

(Տարայարուրիւն¹.)

Առ բազաւորուրեամբն Ռուրինեանց ի Կիլիկիա յոյնվք ի նոցանէ առ անիւ արշաւանաց սուլտանացն Եղիպոտոսի որ մեծապէս վտանգեին զիատուածս լատին ազգաց յԱսորիս, հայցեցին զօղնականուրին պասից, որ չգանդադէին երքէք բողոք հարկանել ի նպաստ քրիստոնէիցն Արևել-

¹ Տես թիւ Ե, էջ 182 :

Voir le numéro de juillet, page 182.

լից՝ եւս եւ յետ շիջանելոյ եռանդեան խաչակիր զօրաց, եւ միարանեցան իմն ընդ արոռոյն Հոռվմայ, այլ ոչ ընդ երկար տեւեցին այսպիսի փորձք միարանուրեան. և Հայք թեպէտ եւ ոչ այնչափ գարշէին ի Լատինացւոցն որչափ ի Ցունաց, սակայն կացին մնացին անշատք ի նոցանէ:

Ի կրկին կուսակցուրինս բաժաներ յայնժամ ազգն. ընակեալքն ի Կիլիկիա՝ հուպ առ խաչակիրսն՝ յար ընդ նոսս կալով, նոցուն սովորութեանցն եւ հանդերձից, լեզուի, ասպետական կարգաց, կալուածական իշխանուրեան, եւ եկեղեցական պաշտամանց անգամ լինեին նմանողը: Գյուի այս կուսակցուրեան, որպէս ի նորին իսկ գրուածոցն յայտ է՝ մարքիմք համարել զուրբն Ներսէս Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարոնի, որ եւ մի է լիմասոնց անտի Հարց Հայաստանեաց եկեղեցւոյ, եւ արեանառու բազաւորացն Առոքինեանց՝ ի վերջ կրյս ժք դարուն:

Սա ի գրուածս իւր, յորս զտանի եւ հետաքնին իմն նկարագիր բարուց Փրանկացն յԱսորիս, խնամով իմն զովարանն զԼատինս, ե երրէք զի եւ զիւր հայրենակիցսն ապարանէ: Եւ զայս կուսակցուրին մարքի Հայկազունս արեւմտեայս անունել: Իսկ ի զաւառս արեւելից ամենենին զհակառակն եր տեսանել. զի անդ մեծաւ ուժգնութեամք ներքեալ լիներ ամենալու փոխանակուրին ազգայնոցն սովորութեանց եւ վարդապետութեանց ընդ լատինականացն:

Սուրբն Ներսէս ամբաստանեալ ի նոցունց՝ հարկեցաւ անբասիր զանձն առնել առաջի Լեւոնի Բ արքայի երկայնաձիգ նամակաւ պատասխանոյ, որ եւ անկորուստ հասեալ կայ մինչև ցմեր ժամանակս: Սյս կրկին ներհական կուսակցուրինք զտանին եւ յաւորս մեր. միովն սակաւք ոմանք ի Հայոց թերին ի Լատինացւոցն եկեղեցի եւ հաղորդակից են Հոռվմայ, այն իսկ են միարանեալ (կարովիկ) Հայք. միուսին մեծ մասն ազգին ձգի յարեւելեանն եկեղեցի եւ անմեկին կայ յարուոյն Էջմիածնի, եւ սոքա են Պրիգորիանքն (Լուսաւորչականք):

Երեկուս հիմնական խնդիրս հեռանան սոքա ի դաւանուրենէ հոռվմեականին եկեղեցւոյ և ի յունականն մերձենան. քանզի զերբորդ անձն Երբորդուրեան դաւանին եղումն ի Զօրէ միայնոյ, և չնաւանին ըստ Լատինացւոց հանգանակին եւ յորդոյ ասել, յաւելուած եկամուտ զայն համարելով ի ընագիր-սրբոյ աւետարանին Յովիաննու: Երեկորդ խնդիրն է զիմանկէ հոգւոց յետ մահու

et firent acte d'adhésion au siège de Rome; mais ces tentatives de rapprochement n'eurent pas de résultats durables, et les Arméniens, sans avoir contre les Latins cette répulsion qu'ils entretenaient à l'égard des Grecs, persistèrent dans leur communion séparée.

Deux tendances partageaient alors la nation; ceux qui habitaient la Cilicie, dans le voisinage des croisés, sans cesse en rapport avec eux, s'attachaient à les imiter en tout, mœurs, costume, langage, institutions chevaleresques, hiérarchie féodale, et jusqu'aux cérémonies du culte. Le représentant de cette tendance, celui qui nous l'a fait le mieux connaître, est l'un des plus savants Pères de l'Église arménienne, saint Nersès de Lampron, archevêque de Tarse, issu du sang royal des Roupéniens, lequel vivait dans la seconde moitié du xii^e siècle.

Dans ses écrits, qui contiennent une curieuse peinture de la société franque dans la Syrie, il ne manque jamais de glorifier les Latins, même au détriment de ses compatriotes: ce parti est celui qu'on pourrait appeler des Arméniens occidentaux. Dans les provinces de l'est régnait un ordre d'idées tout contraire. Là était le foyer d'une résistance très-vive contre la substitution des dogmes et des usages des Latins aux usages et aux dogmes nationaux.

Saint Nersès, accusé de favoriser ces innovations, fut forcé de se justifier auprès du roi Léon II par une longue apologie qu'il lui adressa sous forme de lettre, et qui est parvenue jusqu'à nous. Ces deux points de vue tout opposés subsistent encore de nos jours: l'un qui incline une fraction des Arméniens vers l'Église latine et les met en communion avec Rome: ce sont les Arméniens unis; l'autre qui entraîne le reste de la nation vers l'Église orientale et la rattache au patriarcat d'Edchmiadzine: ce sont les Arméniens grégoriens.

Il y a dans la croyance de ces derniers deux points fondamentaux où elle s'éloigne de la foi de l'Église romaine pour se rapprocher de celle des Grecs. Elle admet que la troisième personne de la Trinité procède du Père seulement et désavoue le *Filioque* du symbole latin, comme une addition faite après coup au texte de l'évangéliste saint Jean. Le second point est relatif à l'état des âmes après la mort. Les Arméniens n'ont

մարմնոցն : Հայքոց ընդունին զմաքրաբան՝ ըստ հոգմեկական առման բառիդ, և ձայնդ քաւարան կամ վայր քաւութեան ի նոյն միտու նորաձեւութիւն իմն է ի նոցա լեզուին :

Մի ոճն ի զաղղխացի մատենագրաց՝ հրատարակեալ ի հերուն յօրագրի աստ յոյժ վայելցապէս և մեծաւ հմտութեամբ զվարդապետութիւնս արեւելեան եկեղեցւոյ¹, եցոյց զի այն եկեղեցի (ուստի և Հայոցն որ միաձայն է ընդ նմա յայս մասին) համարի թէ զոյ անցողական իմն տեղի յորում հոգիք արդարոց եւ մեղաւորաց առ հասարակ սպասեալ մնան յարութեան վերջնոյ աւուրն, և թէ յոր միտու պատուիրիցէ կենդանեացն աղօրս վասն մեռելոց մատուցանել : Յաւելից եւ ես ասել զի Հայաստանեայցն եկեղեցի ստեղ եւս պատուիրէ աղօրել վասն ննջեցելոց, և երկրորդ աւուրք հանդիսական տօնից, Ծննդեան, Զատկի, Պայծառակերպութեան, Վերափոխման, Վերացման Խաչին, սահմանեալք ի յիշատակ հաւատացելոց ննջեցելոց² :

Բայց որ հեռագոյնս անջատեն զՀայս յարեամտեան եկեղեցւոյ՝ և խնդիր զերազահութեան արոռոյն Հոռմայ : Մեծարել մեծարեն զարուակալ եկեղեցւոյն այնորիկ իրբեւ զաջորդ առաքելապետին Պետրոսի և զժառանզորդ միոյ ի զերագոյն արոռոց քրիստոնեութեան. սակայն խորշին մերժին ի վարդապետական և յեկեղեցական իրաւասութեանն նորա, և պանծան ինքնազուխ իշխանութեամբ կարուղիկոսին իւրեանց, յորմէ նետէ յաջորդք սրբոյ Լուսաւորչին ի վերջին ամաց նետէ չորրորդի դարուն դադարեցին ի զնալոյ առ եպիսկոպոսն Կեսարիոյ եւ ի նմանէ առնուլ զձեռնաղրութիւն : Եւ ոչ կրօնական եւեր և խնդիրս այս, այլ խառն և ի հայրենասէք նախանձաւորութեանն, որով խորշին յամենայնէ որ նուազութիւն ինչ ազգութեանն իւրեանց ածիցէ :

¹ Պ. Տեփրէ, Արևելեան Եկեղեցի, ի ըերբին դեկտ. 1, (Հանդէս երկողունց Աշխարհաց) յամի 1853 :

² Են եւ այլ եսս խնդիրք, բայց ծխականք եւեր, որովք յուսուորչական Հայքն խորին ի Լատինացւոց. զոր օրինակ է հաղորդութիւնն ընդ կրկին տեսակօք, անապակ զինեան մատուցանել զաբատարագ եւ ոչ ջրախառն զինով, տօնել զոսն ծննդեանն Քրիստոսի ի 6 յունուարի ընդ Աստուածայայտնութեան, և ոչ ի 25 դեկտեմբերի: Պիտեր արծան է եւ զայս ինչ, զի Հայք եսս բառ օրինակի Խուռաց եւ այլոց արեւելեան ազգաց՝ յաւեան տոմարաւն փարին. վասն որոյ եւ տօնք նոցա ոչ ի նոյն աւուրս հանդիպին յորս եւ յատինականք :

pas de purgatoire dans le sens catholique de ce mot, et l'expression *kavaran*, lieu d'expiation, est dans ce sens un néologisme dans leur langue.

Un écrivain, qui a présenté ici dernièrement, avec autant de convenance que de savoir, un exposé des doctrines de l'Église orientale¹, a montré que cette église (et par conséquent les Arméniens d'accord avec elle sur ce point) admet un lieu de transition où les âmes des bons, comme celles des méchants, attendent la résurrection du jugement dernier, et dans quelle intention elle prescrit les prières des vivants pour les morts. J'ajouterai que l'Église arménienne recommande la fréquence de ces prières et que le lendemain des fêtes solennelles, Nativité, Pâques, Transfiguration, Assomption, Exaltation de la Croix, est marqué dans la liturgie comme consacré à la mémoire des fidèles qui sont morts dans la foi².

Mais la question qui sépare le plus profondément les Arméniens de l'Église occidentale est celle de la supématie du siège de Rome. Tout en vénérant dans le chef de cette église le successeur de saint Pierre, du premier des apôtres, le titulaire de l'un des plus grands sièges de la chrétienté, ils déclinent sa juridiction dogmatique disciplinaire, en revendiquant pour leur catholicos l'indépendance que les héritiers de saint Grégoire l'Illuminateur ont toujours affectée, depuis que vers la fin du IV^e siècle ils ont cessé d'aller demander l'investiture de leur dignité à l'évêque de Césarée. Cette question n'est pas simplement religieuse, elle s'est compliquée des susceptibilités d'un patriotisme jaloux de tout ce qui peut sembler porter atteinte à la nationalité.

¹ M. Desprez, *l'Église d'Orient*, dans la livraison du 4^e décembre (*Revue des Deux-Mondes*) 1853.

² Il y a quelques autres points, mais de discipline ou rituels seulement, sur lesquels les Arméniens grégoriens sont séparés de l'Église latine, comme la communion sous les deux espèces, l'usage de ne verser à la messe que du vin dans le calice, au lieu d'employer le vin et l'eau, la célébration de la fête de la Nativité, le 6 janvier, avec l'Epiphanie, au lieu de la faire le 25 décembre. Il faut remarquer qu'ayant conservé le calendrier julien ainsi que les Russes et toutes les nations chrétiennes de l'Orient, leurs solennités religieuses tombent à des époques de l'année différentes de celles où elles se rencontrent dans l'Église latine.

Եւ զի արդ եւս ցրուեալ են Հայք ընդ ամենալի երկիր, մի միայն զող ազգութեան նոցին դաւանութիւնն իւրեանց է : Ի բաց կալ անտի եւ ի կարովիկութիւն դառնալ՝ ուրացութիւն ազգի է, ասեն, եւ ժառանգու լինել, որպիսիս կոչեն պահարակելով զնովվականուն : Պաշտօնասէքք են Տիրամօրն եւ սրբոց . սիրեն զմեծաննդէս արարողութիւնս կրօնից, զշեղութիւն զարդուց թէկեղեցիս, զարտաքին զործս բարեպաշտութեան եւ զուխտազնացութիւնս ի նուիրական տեղիս :

Բազումք ինոցանէ յաւելուն յանուն իւրեանց զպատուանունդ մահտէսի ինշանակլուստ զնայոյ իւրեանց յերուասղէմ. եւ նմանեն յայսմ մահմէտականացն սովորութեան որ յետ յայց եկանելոյ շիրմի մարգարէին իւրեանց՝ Յաճի անուանակուցութեամբ մեծարին : Ստէկ ստէկ պահնեն Հայք պահն. զի եւ քառասնորդս ջորս ոնին ի տարւոց պահեցողութեան պատուէքք խիստք են յոթ առ նոսա, եւ մածաւ զգուշութեամբ կատարեն նորա զայս՝ եւս եւ յուղուց եւ ի հիւանդութեան ժամանակս :

Ընդելացեալք անդստինյայսպիսի զործս բարեպահտութեան, որ քաջ ի բաց նեռի են ի նոցույ եւ ի վարդապետութեանց բողոքականացն, սակաւ ոմանք եւ գուն ուրեք ի բողոքականութիւն բերին. եւ ոչ է մարք հաշուել քան զողիս երկու կամ երեք հազար զորսացեալսն ի քարոզչաց անզդիացոց կամ ամերիկացոց ի Զմիւննա եւ ի Կոստանդնուպոլիս, ի Կարփին եւ ի Զուլա :

Եկեղեցական տեսչութիւն ազգին Հայոց է ի ձեռքս ազգապետի՝ որ որպէս կանխեցաք ասկէ անդստին ի Դ դարէ հետու զւաթուզիկոսի կամ զնանրական պատրիարքի ունի զանուն : Նորա հրամանաւն առնուն զիաստատութիւն պատրիարքութիւնք երկու, — Կոստանդնուպոլիսին (կարգեալ յամին 1461) եւ Երուասղեմի (1511) : Զհետ նոցահամարին դասք արքապիսկոպոսաց, եպիսկոպոսաց եւ երիցանց : Եւ սոքա յետինքս մինչչեւ քահանայացեալք՝ պարտին ամուսնանալ :

Այսօր աղազաւ ի զաւաս Հայաստանի յորս բնակիչքն չքաւորք են, երիցունքն առ ի հայրայքելոյ զպէտս կարեւորս բազմութեան որդւոց չկարեն շատանալ հասիւքն իւրեանց, եւ հարկին ի ձեռնարուեաս ինչ եւ կամ ի մշակութիւն անդոց եւ ի դարման անասնոց պարապել. եւ զի ոչ ունին ժամանակ զուսմամբ զայոյ անփոյք առնեն զմտաւրական հրահանգօք :

Միւս եւս պատճառք կալոյ մնալոյ նոցին խոզի-

Pour les Arméniens dispersés aujourd’hui en tous lieux, le dernier lien qui maintient encore cette nationalité est leur religion. La quitter pour embrasser le catholicisme est, dans leur opinion, se dénationaliser, devenir *frank*, comme ils le disent dans une intention répulsive. Le culte de la Vierge et des saints leur est cher ; ils aiment la pompe dans les cérémonies religieuses, la magnificence dans la décoration de leurs églises, les pratiques extérieures de piété, les pèlerinages aux saints lieux.

Un grand nombre d’entre eux joignent à leur nom le titre de *mahdessi*, indiquant qu’ils ont fait le voyage de Jérusalem, par un usage analogue à celui des musulmans qui se décorent du titre de *hadji* (pèlerin), après être allés visiter le tombeau de leur prophète. Leurs jeûnes sont très-multipliés, puisqu’ils ont quatre carêmes dans l’année ; les prescriptions qui recommandent l’abstinence sont très-sévères, et ils les observent avec une rigueur absolue, même en voyage ou en cas de maladie.

Ces instincts de dévotion, si différents de l’esprit et des doctrines du protestantisme, s’opposent à ce qu’il ne compte jamais un grand nombre de prosélytes parmi eux. On peut évaluer à 2000 ou 3000 le chiffre de ceux qui se sont laissé gagner par les prédications des missionnaires anglais ou américains à Smyrne, à Constantinople, à Erzeroum et à Djoulfa.

Le gouvernement ecclésiastique de la nation arménienne est sous la direction d’un chef suprême, qui porte, comme nous le savons déjà, depuis le IV^e siècle, le titre de *catholico* ou patriarche universel. De lui relèvent deux patriarcats diocésains, — Constantinople (érigé en 1461), et Jérusalem (1311). Sur l’échelle hiérarchique viennent ensuite se placer les archevêques, les évêques et les desservants ou *derders*. Avant d’entrer dans les ordres sacrés, les *derders* sont dans l’obligation de contracter mariage.

Il en résulte que, dans les provinces d’Arménie, où les populations sont pauvres, ces prêtres, ayant une famille souvent nombreuse à soutenir, et ne trouvant pas dans leur profession une rémunération suffisante, sont forcés d’y suppléer par une industrie manuelle, par les travaux des champs et l’élève des bestiaux. Privés de loisir pour étudier, ils sont condamnés à négliger toute culture intellectuelle.

Une autre cause les retient dans cet état d’ignorance,

տուրեան՝ առանց բնաւ իրիք նախանձու յառաջատուրեան այն խոկ է՝ զի խափանեալը են ի բարձրագոյն ինչ վերտոնել աշտիճան եկեղեցական կարգաց : Եւ խափանն այն ամուսնութիւնն է, յորմէ պարտին հեռի կալ եպիսկոպոսունք եւ միանձունք : Ի սոցանէ եւեր օրեն է ընտրել առնուլ գեպիսկոպոսունս, զարքեպիսկոպոսունս եւ զպատրիարքունս, բատովորութիւնն Թուսաց եւ արևելեալց առ հասարակ . Եւ ի վանականաց կարգէ եղանեն վարդապետքն որոց պաշտօն է ուսուցանել եւ քարոզութիւնս առնել : Խոկ երիցանցն զործ է կատարումն օր ըստ օրէ պաշտամանց եկեղեցւոյ եւ մատակարարութիւն խորհրդոց :

Սրո՛ կարուղիկոսութիւնն Հայոց բազում տեղափոխութիւնս կրեաց ըստ օրինակի քաղաքական իշխանութեան երկրին : Վաղ ուրեմն առ Արշակունիօքն եւ Բագրատունիօք, կարուղիկոսութիւնն՝ որ մի միայն էր եւ հաստատագոյն՝ կանգուն կայր առ արքունական արոռով իմայրաքաղաքն կառուցեալս իրագաւորացանտի, ի Վաղարշապատ, յԱրտաշատ, ի Դուին եւ յԱնի :

Խոկ իրերն Բագրատունիքն անկան իշխանութենէ, սկսաւ եւ արո՞ կարուղիկոսութեան ի սասանումն եւ ի բաժանումն զալ . Եւ կարուղիկոսունք զրկեալը ի բոշակացն ձոխից զորս ի բարեպաշտութիւննէ: Քազաւորացն Հայոց ունեին, աստանդական կենօք ըստ հարկի իրաց ժամանակին զկեանսն պաճարեին : Զառաջինն ի հրամանէ կայսերացն Յունաց յանկիւն ուրեք Կապաղովիոյ վտարեալը, ապա մեկնեցան ի Սիս յեսուն որ ի կողման Տօրոսի, եւ հուսկ յետոյ անկան բամուրն Հոռմիլլայ առ Եփրատաւ՝ զոր եաւ նոցա այրին ծօսինի տը Քորքընէ կրտսերոյ, եւ Եղիպտացիք առին զայն յամին 1293 :

Ի Հոռմիլլայէ հայածեալք զնացին ի Սիս մայրաքաղաք քազաւորութեանն Կիլիկիոյ . այլ յստ ամաց իննսնից ի բառնալ այնր քազաւորութեան ձեռամբ մեմլուքացն Եղիպտոսի, կարուղիկոսական իշխանութիւն անկեալ ընդ ձեռամբ այս ազգեաց եւ խրբնացեալ՝ յերկուս տրոնեցաւ . մի մասն կանգնեցաւ յԵղմիածին, ուրանօր սուրբ Գրիգոր Լուսաւորիչ նախ կատարեալ էր զդործ իւրոյ առաքեական քարոզութեան, եւ միւսն յաջորդեաց ի Սիս անընդհատ կարգաւ կարուղիկոսաց մինչեւ ցմեր խոկ առորս . այլ սորայն իշխանութիւն անձուկ է յոյժ, եւ վարի ըստ հանոյից պէլիցն բիւրքմէնից կամ քրդաց ընակելոց

en brisant en eux tout ressort d'émulation ; c'est l'obstacle qui les empêche de franchir les degrés inférieurs de la hiérarchie ecclésiastique. Cet obstacle est le mariage, interdit aux membres du haut clergé ainsi qu'aux moines. C'est parmi ces derniers seulement, comme c'est l'usage en Russie et dans l'Orient en général, que se recrutent les dignitaires, évêques, archevêques et patriarches ; c'est des couvents que sortent les *vartabeds* ou docteurs en théologie, qui sont chargés de l'enseignement et de la prédication. Les fonctions des dérders se bornent à la célébration des offices journaliers et à l'administration des sacrements.

La résidence des catholicos a été aussi instable que les destinées politiques de leur patrie. Dans les temps anciens, à l'époque de la domination des Arsacides et des Bagratides, le patriarcat, fort de son unité, se maintint debout, à côté du pouvoir royal, dans les différentes capitales que ces souverains firent bâtir successivement, Valarschabad, Artaxate, Touin et Ani.

La chute des Bagratides commença ses vicissitudes et son démembrément. Les catholicos, dépouillés du riche apanage qu'ils tenaient de la piété des monarques arméniens, n'eurent plus d'autre abri que celui qu'ils durent au hasard des circonstances. Relégués d'abord par les empereurs grecs dans un coin de la Cappadoce, puis retirés dans la partie du Taurus appelée la Montagne-Noire, ils parvinrent plus tard à se retrancher dans la forteresse de Hrom-Gla, sur l'Euphrate, qui leur fut cédée par la veuve de Josselin de Courtenay le Jeune, et que les Égyptiens leur enlevèrent en 1293.

Après avoir perdu Hrom-Gla, ils allèrent se fixer à Sis, alors capitale de la Cilicie ; mais quatre-vingt-dix ans après, ce royaume ayant été détruit par les sultans mamelouks, le patriarcat, livré à la merci des infidèles et avili, fut scindé par la création d'un siège nouveau, érigé à Edchmiadzine, aux lieux mêmes où saint Grégoire l'Illuminateur avait eu la première révélation de son apostolat. La succession des patriarches ou catholicos de Sis s'est continuée jusqu'à nos jours, mais avec une autorité très-amoindrie, et sous le bon plaisir des beys turcomans ou kurdes qui se sont cantonnés dans cette province reculée de l'empire ottoman.

ի սահմանածայրան յայնոսիկ օսմանեան պետութեան :

Այժմու կարուղիկոսն ընալէ ի վաճա սրբյ Լուսաւորչին հանդերձ վարդապետօք ոմամբք, եւ անշքարար կեայ, ցանգ ահարեկելով յերեսաց ցեղապետին Եփրիսք անուանելոցն Թիւրքմենից՝ Չատըրձի Մենկմետ աղայի որ ընալէ մերձ ի Սիս ի լեռն Խօզան ոյլու իշխանին : Ի սկզբան անդ ժք դարուն կանգնեցաւ միւս եւս արոռ կարուղիկոսութեան ի կղզուցն Աղքամարայ որ ի Վաճայ ծովուն . եւ զառաջինն ինքնազլուիս կացեալ, ապա եմուտ ընդ իշխանութեամբ արոռոյն էջմիածնի : Այն արոռ եկաց մնաց յակաստանի մինչև մօտ ի մեր խոկ աւուրս :

(Տարայարութիւնն յառաջիկայս):

(La suite au prochain numéro).

ՓԱՐԻԶԵԱՆ Ա.ՄՈՒԳԻՔԻՐ

ԵՐԿԱԹՈՒՂԻՔ ՌՈՒՍՈՍՏԱՆԻ :

Երոպայի ազգաց վրայ մեծ տպաւորութիւն ըրտ այս օրեւս Ռուսաստանի մէջ այլ եւ այլ երկարուղիներ զինուելու որոշմունքը, ինչպէս նաև Սեւ ծովուն մէջ քառասունի չափ վաճառական շոգենաւաց երթեւելութեան պատրաստութիւնը :

ԳՈՐԴԻՈՅ ԳՐԱՄՊԱՅ ՏԵՍԱԿՆԵՐՈՒՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ :

Տէրութեան որոշմամբը Գաղղիոյ գրամոց տեսակներուն կորուածքը այսպէս պիտի ըստ . մէկ միլիոն ֆրանքի արծըրին մէջ 189,650 հատ 5 ֆրանքնոց, 50,000 ալ մանր ստակ. այսինքն 10,000 հատ 2 ֆրանքնոց, 25,000 հատ մէկ ֆրանքնոց, 12,500 հատ կես ֆրանքնոց, և 2,500 հատ 20 նարիւրորդ : — Մէկ միլիոն ֆրանքի ուկին այսպէս պիտի բաժնուի, 850,000 ֆրանքի քանինոց, 100,000 ֆրանքի տասնոց, 50,000 ֆրանքի հինգնոց :

ԽԱԽԱՐՈՒՄՆ ԼՈՒԾՆԻ Ց15 ՀԱԿՏԵՄԲԵՐԻ :

Ամսոյս 43ին հանդիպած լուսնի խաւարումը թէպէտ եւ կարգէ դուրս յատկութիւն մը լունեցաւ տատղաբաշխներու համար, բայց Փարիզու բնա-

Le titulaire actuel habite le couvent dit de Saint-Grégoire, avec quelques moines, où il vit misérablement, toujours tremblant, sous le regard du chef des Turkomans-Iourouk, voisins de Sis, le terrible Schaderdji-Méhémet, qui réside dans la montagne, à Khusan-Oglou-khan. Dans les premières années du XII^e siècle, l'île d'Aghthamar, dans le lac de Van, vit s'élever aussi un siège patriarchal, d'abord indépendant, mais qui finit par se soumettre à celui d'Edchmiadzine. Il a subsisté presque jusqu'à ces derniers temps.

գէտներն ու լուսագիրները այն առքով մէկ երկու դիտողութիւն ըրին : Գիւսաւորը այս եր որ Պէրջ եւ Առնոյ անունով տակերատիպ լուսագրութեան հետամուտ գիտունները առաջուց պատրաստած ըլլալով հարկաւոր գործիքները, լուսնին պատկերը առին թղի վրայ այնպիսի ճշդութեամբ որ մինչև նիմա լուսագրութեամբ չէր կրցած առնուիլ : Խաւարման ատենը երեք անգամ հանեցին պատկերը, առաջինը տասը բոպէի մէջ, երկրորդը տասնըինգ, երրորդը քասն : Եւ թէպէտ այն պատկերները ինչպէս որ պէտք է մաքուր չելան, որովհետեւ լուսնին ընթացքին նետ բոլորովին յարմար չէր լուսագրական գործիքին շարժմունքը, սակայն իմացուեցաւ որ երէ գործիքը աւելի յաշտկուի՝ փորձն ալ շատ աւելի կատարեալ կերպով պիտի յաջողի :

Propriétaire-gérant : A. LACHAT

Ի ՓԱՐԻԶ, Ի ՏՊՈՐՎԱՆԻ ՎԱԼՏԵՐԻ :

PARIS. — IMPRIMERIE WALDEB, RUE BONAPARTE, 44.

ԳԻՒՆ ԸՆԿԵՐՈՒԳՐՈՒԹԵԱՆ .

Ի Փարիզ, տարեկան	Գրանք	20	"
Արտաքոյ		24	"
Գիւն միոյ տեսակի		1	25

PRIX D'ABONNEMENT :

Paris, par an	Fr. 20	"
Étranger.	24	"
Prix d'un numéro	1	25

ԳՈՐԾԱԿԱԼՔ ԸՆԿԵՐՈՒԳՐՈՒԹԵԱՆ

ՓԱՐԻԶ, Պ. Ա. Թռամպէկ, ի փողոցն Անդին-Քօմէսի, 48.

ՊՈԼԻՍ, Կարավկաս աղայ Խրիմեան .
ՀՄԴԻՌՆԻԱ, Ղուկաս աղայ Պալդազարեան .
ԱԳԵԲՍԱՆԳՐԻԱ, Ղազարս աղայ Տէր-Գասպարեան .
ԵԱԶ ՄՈՒՏՈՎԻՈՅ, Ցակոր աղայ Պրյըզկիան :

ON SOUSCRIT

A PARIS, chez M. Tramblay, rue de l'Ancienne-Comédie, 18.

CONSTANTINOPLE, G. Utudjian.

SMYRNE, L. Balthazar.

ALEXANDRIE, L. D. Gasparian.

JASSY, J. Bouïoukly.